

10, 615.

Н. Финк

Հայաստան ըստ

Ռուբենիկի 1919 հ.

պետության

9(47.925)

5-24

9(47.928)  
12-24

Հայաստանի ընդ Դօքումենտների  
1919-ի պետության

16/01/5

8(47.925)

Михаилу Федорову

Михаилу

925  
G.M.

10.615

9(47.925)

Z-24

## ՅԱՌԱՋԱՐԱՆ

Դօժոր Փառը Ռօնդպախի «ՀԱՅԱՍՏԱՆ»-ին է, որ բաղուածօրեն  
կը հրատարակուի մերկայ գրելիք: Ինչպէս որ զրի խորագրերէն կ'երե-  
սայ, այս—«Հայ աշխարհի եւ ժողովրդագրութեան մասին յօդուածներու  
համաժամանակակիցներին հրատարակած է—«Հայ-Գերման ընկերութեան քե-  
զարտանիլ 1919-ին»—եւ զայն նույրած է—«Յօհաննէս Էկվադորին և այս ժողովական աստարին»:

Մեկ աւելի նշանակալից է այս զրի հրատարակութիւնը: Նախ  
որ գերման շնական դիրանագիտութեան եւ ազատութեան թշնամի կայս-  
ուրութեան անվերականգնելի տապալութեան յետոյ, Հայ-Գերման ընկերու-  
թիւնը իր ընդհատուած աշխատանքը կը վերսկսի: Երկրորդ, որ ինքը՝  
դօժոր Ռօնդպախը, երեկ չափաւոր կուսակից մը հայկական բարեն-  
րոգումներուն միայն, այսօր կը սուրագրէ ու կը դաւանի հրատարա-  
կութիւնը անվանուի անվանութիւնը, որպէս անվերժեցներին իրա-  
ւունք մը: Որպէս բարգավաճակ անհրաժեշտութիւն մը: Իսկ որ ամենն է  
սրառուցն է, եւ որ կոչուած է ամեն մեկ հայու կրծքին դառնարա-  
նանի մը կորցելու, այդ իր գեղեցիկ ու արդար մշածունն է «Հայս-  
անի», ձօնել մեծ մարդուն՝ Էկվադորին—«հայ ժողովուրդի աստարին»:

Եր յիւսուի ան, մեք մնխիւներն ու արինները վազող մեծ բա-  
րեկամը, Էկվադոր, իր տօնագուարը հայրենիքն մեջէն, ուր եւ երբ  
յիւսուացար ու զոռոզ անբոխը բարգակրութեան ու զորի բաղումը  
ցնծագին կը տօնէր, իր դիրանա առաջնորդներուն նետ, Էկվադոր, եւ  
ան միայն. մեն մենակը ասրականութեան ձափակն ասուածային ար-  
ցունենալու նույրական ցայտադրիւթիւնը մը հանգոյն դուրս մայրեց՝ մոր-  
բուռուղ արդարութիւնն ու աննեղութիւնը հոյօսակն ոդրալու...

Ու վիրանար առիւծի մը ցասունով յայտարակեց ի լուր աշխարհի  
—«իմիղն չի կարող լուել, ան պիտի լայ, ան պիտի խօսի»: Եւ բա-  
ցաւ ու խօսեցաւ... խօսեցաւ հայ նահատակութեան անունով, եւ այս-  
ուն ազատ, ճշնարիս, անկաշառ ու պերանախու, որ բոնաշատեց բո-  
լուսադրակ աշխարհի ու մենցութիւնն իրեն, եւ ինչպէս որ պասելի իր,  
Հորանս ապաստանելով միայն ազատ մենաց հօնենձօշեննեան զինուորա-  
կան ատեանին...

Հայ ճիրապախի բնացնումը յեր կրնար դժնել իր աւելի արժա-  
մասուր դաւախազը ուրիշի մը մեջ, բան միմիկայն Էկվադորին, որ

գերեան մըն եր միանգաւայն, բայց եւ անտարակոյս մարդ մը ամեն  
բանէ առաջ...

Եւ ատղափողութիւնը մը հանգոյն, ոչի հանեց մօսծութիւն եւ սրբ  
մարդկութիւնը, անապատի անօրինակ ու աննախընթաց զանգուածային  
մասնակերպերու վաւերական ցուցադրանելերով ու անմիտելի վկացութիւններով... Եւ արդեն իմֆե իսկ, այդ ճշմարտահետիր օսարականը, իսուս  
պատիս արքիո եր մեր կալիծով, երբ իր գրին մէջ խօսեցնել կուտար  
երգելայի իրաւունքին երկու գրութեան գերեան բոյերուն, որոնք  
վկայելով ահաւոր սպանդը, իրենց հանդիպութը կը պատմէն դեպի «Քե-  
չախ պօղագի»ի գողգորան առաջնորդուող, նոր, գեղուու տարագիրենու  
ստուար խուրի մը. Թող իրենի խօսին.— «...Անենապօքիկէն մինչեւ  
մեծ դժուարութեամբ գրասին վրայ պահուող զառանեալ պատար  
մահուան յշուրինն ունեին եւ զուու ու ճակատագրական հանդարտու-  
թեամբ մը, կը բաշին անձանօր վախանինի դաժան ճամփան. Պօքիկ-  
ներ կային մեծ թիւով, զիկաներ եւ խած այցերով. որոնք իրենց տա-  
րիին անհաւապատախան յշուրինն մը ունեին ու անցրունց կը հե-  
տեւին մահուան կառաւակին: Ժամերով կեցուցինք մեր կառը, ճամ-  
փայ տարու համար ևանուան բախորին: Ու երբ այդ զանգրանին ան-  
մեղներուն կապոյց այցերը մեզի կը նային տարօրինակ յշուրիամբ մը,  
մենին կը զգայինք, որ արինը մեր սրերուն մէջ կը սառեր... կարծես  
յեցին ահեղ դասաւասին իրեցակներն ըլլային, որ մեզի կը նային...:

Եւ Լէփսիուսը, որուն խղանի մէջ իին ճիզակուած այդ խոսու-  
ժիկ այտուկներուն անխօս բողոքի շանքերը, ցատէն չկրցաւ կենա, եւ  
պատախաննեց անոնց նայուածի իւնատախութեամբ, եւ զու պատա-  
խաննեց իր նոյակապ գրենվ: Եւ ո՞վ կրնայ հաւարձակի մոռնազու ա-  
նոր այդ խղանի վան եւ միեւնոյն ատեն եւերուական մեսին անանեա-  
նելի նրանակութիւնը... Մեր բոլոր նախանիները, նախանաւանդ այն  
շիկաներ կապոյց աչուի իրեցակները, կրնան հանգիս նաևնալ Ենիւարի  
ժողին մէջ, որոմնետեւ իրենց ատեն մեկ բոնամանին մէջ հայ իր-  
ունենին եւ յադրանակած է...

Իսկ մեր վերապրած ու ազատ հայրենիքը նոյնակու պարտ մ'ունի  
այդ հոյակապ մարդուն հանդիպ, եւ անկակած է որ մօս ապագային  
«հայ ժողովուրդի աստարը», յարիսենական մարտարի մը վիոխակերպ-  
ուած՝ պիտի զայ յաւերծանապու մեր մայրաբարին մէջ... Ու հոն,  
նոր սկրունդուր իր շուրջը պիտի խաղան, ու իրեն մեր խոր կապոյ-  
շին ընդմեջն պիտի ժամփան իրեցակները, որոնք իրենց հայ-  
ռեկինին եւկմինին պիտի կապոյց աչուկներ ունեին...

Դառնալով հայ-գերեան աշխատութեանց վերակուումին, կը խոր-  
հին թէ արդեօֆ գիրնան ամբարտառան մեծանորութեան, ապակունեալ  
զինուորականութեան եւ համագերեւաններու վայտաց ու անողորս աշ-  
խարհակալական երազերու, այնին ողբային անփառունակ կերպով  
մը անեացուուն յետոյ, աղեսահար ժողովուրդը, պիտի բանայ վեցա-

պէս իր ականցները ճշմարտութեան ժայնին ու իր սփրոց մանաւանդ  
զորին ու արդարութեան բայցերուն... Պիտի սուրի նայել անհերթիքի-  
կա անպատակի իրականութեան վրայ, որպէս հաւասար մը մարդկու-  
թեան մեծ ընտանիքին...

Հայ ցեղին հանդիպ մասնաւորաբար, գերեան ժողովուրդը խղան  
պարտ մը ունի հատուցանելիք, ան պարտառ է բաւել իր պետութեան  
դաւադիր մեղակցութիւնը հայ բնացնուումին: Երանի թէ այդ ըլլայ պաս-  
կումը հայ-գերեան ընկերութեան զանբերուն:

Կ'ըսեն թէ մեծ աղեսեերն ու կոկիծները կ'ազնուացնեն ժողովուրդ-  
ները, եւ այս ազնուացնակ որբան պիտի ունի ֆերմանիան... Աշ-  
խոյժ, առողջ, հանձնաւել եւ ժաման մեծ ազգ մը, որ մօսծութիւն ան-  
հաս կատարեն է տուած նեկայ ու զայի դարերուն, հակայ ցեղ մը, որ  
աշենիան իւնատախուներ է ծեած, սրբան բովանդակ իին ու նոր աշ-  
խարի համարաբար, պիտի է որ վեշապէս արդար ըլլայ սուրի: Ժա-  
մանակ է որ գերեան մօսծութեն վասրուին Հեկելին ու Ֆիխտեն, իրենց  
դրապաշտութեամբ, եւ մասնաւուն բաղաբակները աւրուին  
բզուկ Ռեվինստուվներէն ու «միջին Եւրոպայի» եւ «Ազիանի ժարանչակ  
Նաունաններէն... Պիտի է մեկրի բողոքուն նիցշական թիւր եւ բնա-  
ծին մեկնութիւններն ու պաշշանացաւնները, եւ ձգտի դառնալու այն  
մարդկութեան կարենու համարածին մեկը, որոնց համար դարեր տառչ  
աղբարսկած է անեան Զրադաշտը.

— «Ըսէ՛, Ե՞ր արդեօֆ պիտի տեսնենի  
Ճշմարտութեան ճամբաններուն վրայ,  
Մարդկութիւնը կարաւանուած...»

Ե՞ր...

Ա. Վ. Տ.



## ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Փ. ՌՕՀՐ ՊԱԽ

Առաջաւոր Ասիայի մեծափառ ծալքաւոր լեռնաշխարհը, որ չինտոքուշին դէպի արեւմտակողմ՝ կը հասնի մինչեւ Միջերկրականը, իր հարաւակողմին վրայ տարօրինակ կորածալք մը կ'ստանայ, հոն, ուր Միջագետքի տափաստանը որպէս յաւելուած արաբական հարթափալքի՝ դէպի հիւսիսակողմ՝ կը տարածուի: Այս կէտէն դէպի արեւելք հարաւ-իրանական եզրալեռներու շղթաները կը ձգուին հարաւ-արեւելակողմ. իսկ դէպի արեւմուտք՝ փոքր-ասիականները՝ հարաւ-արեւմտակողմ եւ արեւմուտք: Այն տպաւորութիւնը կը ստացուի, իբր թէ Փոքր-Ասիայ եւ Իրանի մէջտեղը բոլոր այս շղթաներու ծալքեր կազմած միջոցին, հարաւակողմէն մասնաւրապէս ուժգին դիմադիր մը գոյութիւն ունէր, որով ծալուող շերտերը իրար սեղմուելով՝ ալ աւելի վեր են բարձրացած: Եւ իրականութեան մէջ հաւանական է որ այդպէս ալ եղած ըլլայ: Արաբիոյ հզօր Մասսիր (զանգուածը) միջագետքեան նախամասով այդ դիմադիրն էր, իսկ ծալքեր կազմած միջոցին ճնշուած եւ աւելի բարձր ցցուած ու Վիրանական եւ փոքրասիական բարձրաւանդակները զիրար կապող հողամասը՝ Հայաստանը: Վ


Հայաստանը ամենէն աւելի նեղ երեւան կուգայ իր արեւմտեան կիսարաժնին, հայկական Տաւրոսի բարձրաբերձ շղթային, որ վերին Միջագետքին վրայ իր վերելքը կ'առնէ և Սեւ-Ծովի խոր էջրին միջն: Հոս ալ արեւելեան պոնտական եզրալեռները՝ բարձրաւանդակի հիւսիսային կողմին վրայ սեպածեւ կ'իջնան, ինչպէս որ հայկական Տաւրոսը հարաւակողմին: Հեռոն, դէպի արեւելք կը տարածուի Հայաստանի Մասսիր, մինչ անդրկովկասեան բարձրաւանդակի վայրէջըը. որ աշխարհագրականորէն Հայաստանին կը պատկանի, աւելի բարձր դէպի հիւսիսակողմին ի վեր կը յատաջանայ: Նմանապէս հոս ալ բարձրաւանդակը սեպածեւ կ'իջնայ Սեւ-Ծովին դէպի Կասպից ծով կարող անցնող հովտին վրայ, ուր Ոխօն գետը դէպի արեւմուտք եւ Կուրը՝ դէպի արեւելք կը հոսին: Եւ այսպէս հայկական բարձրաւանդակի հիւսիսային եւ հարաւային սահմանները կարելի է նշգրիտ գծել, ասոր հակառակ անոր արեւելքի եւ արեւմտատքի սահմանները նոյնքան գժուար են գծելը: Մօսաւորապէս կարելի է ըսել՝ թէ արեւմտագողմի սահմանը կ'իջնայ եփրատ եւ Հալիս կամ

Դըզըլ ըրմագ գետերու միջեւ զրաբաժանման մօտերը. իսկ արեւելակողմինը՝ կամ Ուրմիոյ Աղալճի լեռնադաշտն ալ միասին եւ կամ այս լճի եւ Վանայ ծովի մէջտեղի լեռնակատարը պիտի ընդունի: Շատերը Ուրմիոյ լիճն ալ հայկական բարձրաւանդակին մաս կ'ընդունին:


Հոս, լեռնաշղթաներու գագաթներ կազմելու ընթացքին, ճնշման ուժգին եղած ըլլալու ազդեցութեան միջոցաւ է, որ կարելի կը դառնայ բացատրել այն, որ բուն իսկ Բարձր-Հայքի մէջ, խոր անդունդներէն պայմանութեայուաշերտերու տակէն՝ հրավառ եւ հեղուկ զանգուածներ դուրս են ժայթքած ու հզօր հրաբուխները աշտարկած: Եւ ոչ մէկ տեղ ասիական, եւրոպական ցամաքամատքուն վրայ, հարուստ է հրաբուխներով, որքան Հայաստանը: (Այսօր ընդհանրապէս գրեթէ մարած են ասոնք): Հարաւը, Նէմրութ լիրան ժայթքումը գոյացուցած է մեծ գետի աւազան մը, ուրկէ ժամանակին ըղխած է կարեւոր հոսանք մը՝ թափուելով Մուրատ-Սու կամ արեւելեան Եփրատի մէջ: Մէջտեղը կը գտնուի հրաբխային ժայթքումներով լեցուն եւ ատով թեթեւապէս աղի ու կայուն՝ Վանայ ծովը, Մերլեմպուրկի մեծութեամբ: Ծովի հիւսիսային եղերքին կը բարձրանայ Սիփան լիռը, իսկ արեւմտակողմը Պինվէօլը «Հազար ակոնքներու սարը»: Բոլոր այս հրաբուխներէն գերիվեր կը թագաւորէ 5000 մէթրէ աւելի բարձր գլխաւոր կատարը զոյգ Արարատներուն: Արարատէն դէպի հիւսիս, խորն ինկած Արարսի հովտին միւս կողմը, բազմած է միայն 1000 մէթրով ցած քառակազաթ ու սրածայր Արագածը: Ուրմիոյ լճին միւս կողմը գտնուող երկու մեծ հրաբխային սարերը՝ Սահնեստ եւ Սավելան կը պատկանին նոյնպէս այս խումբին: Ասոնցմէ զատ անթիւ պզտիկ խառնարաններ կան, ամէնքն ալ մարած, ինչպէս նաև լավացի խաւեր եւ ուրիշ հրաբխային ապառածներ տարածուած բարձրաւանդակի զանազան կողմերը եւ որ 10,000 քառակուսի քիլոմէթրէ աւելի տեղ կը բռնեն:

Հայաստանի կազմութիւնը շատ մը բարձրութիւններ կը ցուցնէ. արեւելա-արեւմուտք ծգուող գրւահնեռական շղթաներ եւ ատոնց մէջ շարք մը սարահարթներ եւ ուժգնապէս խորունկցուղ ծործորներ: Միջին բարձրութիւնը բաւական մեծ է: Օրինակի համար Վանայ ծովը 1700 մէթր բարձրութիւն մը կը ներկայացնէ. Ուրմիոյ լիճը՝ 1300, երրորդ եւ ամէնէն հիւսիսականը հայկական բարձրաւանդակի լիճներէն՝ Սեւանայ կամ Կէօքայի լիճը Անդրկովկասի մէջ, 1900 մէթր բարձր է: Միակ խոր վայրահակումի գիծը Արարսի ակոսովն է որ կը կազմուի: Երեւանը, հայ հանրապետութեան ժամանակաւոր մայրաքաղաքը, վերին Արարսի հարթավայրին վրայ՝ 1000 մէթր, եւ ծուլֆան՝ Արարսի միջին հոսանքին վրայ՝ 700 մէթր միայն բարձր:

Հայաստանի գլխաւոր գետերը Եփրատի զոյգ ակոնքներու



ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔ



ՈՒՐՖԱԿ ՔԱՂԱՔ

Մուրատ եւ Գարա-Սու՝ բազկաց հարաւային մասին մէջ կը գքտնուին, Արարածն դէպի հիւսիս: Տիգրիսէն միայն իր ակռւնքին շըրջանն է որ կը գտնուի հայկական Տաւրոսի հարաւային ղառիթափերուն վրայ: Վայրի ծորակիրներու միջով ձորոխը կը հոսի դէպի Սեւ ծով: Ով որ կ'ուզէ Հայաստանի ընդմիջով՝ արեւելքէն—արեւմուտքու հակառակը՝ անցնիւ շատ դիւրաւ կը գտնայ շարք մը բացուած հովիտներ եւ դիւրանցանեյի անցքեր, հիւսիսին հարաւ եւ ընդհակառակը բազմաթիւ բարձր ու դաժան լեռնաշղթաներ պէտք է բարձրանալ: Երկրի մակերեսի կազմութեան այս տիրական դրօշմը նմանապէս որոշած է իր պատմական հակառագիրները: Հայաստանը արեւելքի մէջ Ասիոյ իրանա-թուրանական երկիրներու եւ արեւմուտքի մէջ Փոքր-Ասիոյ եւ Միջերկրականի նահանգներու միջեւ սահմաննեալ անցքի երկիրն է: Բնութենէն նախագծուած հաղորդակցութեան գիշաւոր նամբան կ'անցնի անմիջականօրէն Արարատէն հարաւ: Հայ-իրանական լեռնաշղթայէն, Պայազիտի վրայով կը հասնի Կարնոյ դաշտը, անկէ Երզնկա՝ արեւմտեան եփրատի եզերքը եւ ասկէ ալ դէպի Սերաստիա՝ Հալիս գետին եզերքը, Փոքր-Ասիոյ պատկանող առաջին եւ կարեւոր քաղաքը: Հոս նամբան կը միանայ դէպի Անգարա եւ Կ. Պօլիս: Հարաւային նամբայ մը Ռոբիոյ աւազանէն կը տանի դէպի Վանայ ծովը: Հոս, ծովի արեւմտակողմի վերջաւորութեան վրայ նամբան երկուքի կը բաժնուի, որոնցմէ մէկը Բագէշի ժայռահատածներու միջով դիւրաւ կ'անցնի հայկական Տաւրոսը եւ դէպի Տիգրիսի հովիտը կ'առաջնորդէ: իսկ երկրորդը, Մշոյ դաշտէն եւ անկէ ալ ամսայի լեռնամասերու միջով Բալուի վրայէն դէպի հարբերդ եւ Մալաթիա կը հասցնէ, միացեալ եփրատի անցքին միւս կողմբ: Խարբերդէն՝ Արդընի-Մատէն կիրճով եւ Տաւրոսի վրայով Տիգրանակերտ (Տիգրիսի վրայ), իսկ Մալաթիայէն ուրիշ նամբայ մը կը տանի դէպի հիւսիս արեւմուտք՝ Սերաստիայ, ուրիշ մը արեւմտակողմէն՝ Կիսարիա, ուր կը միանայ վոքր-ատիւկան նամբաներու ցանցը:

Արաբսի հովիտը, Վանայ աւազանը, Մշոյ, Կարնոյ եւ Ալաշկերտի դաշտերը, Մուրատ Սուի ակրոններուն մօտիկ. ինչպէս նաև Երզնկային, ասոնք նախապէս եղած են ամենալաւ բնակուած եւ մշակելու ամէն կարելիութեամբ օժտուած՝ Հայաստանի ամենաընտիր գաւառները: Արաբսի հովտի միջին մասին վրայ է զետեղուած երեւանը, Հայաստանի կովկասեան մասի այսօրուայ մայրաքաղաքը, որ մօտականներն է Երբեմնի արքայական Վաղարշապատին (Արթարտաթա), Արարատի աչքերուն տակ եւ ուր շինուած է Էջմիածինը, հայ Եկեղեցու պետ՝ Կաթողիկոսին աթոռանիստ վանքը: Վանը իր ջրջականներով կը թոփի ըլլալ Հայաստանի մշակոյթին եւ բաղարակիթութեան ամենահին օրրանը: Ինքը, Վան քաղաքը, ծովահայեաց եւ անառիկ ժայռաքերդով, անտարափոյս հայ աշխարհի հինաւորց առաջին քաղաքն է:


Քաղաքական ներկայի համար, Հայաստանի դիրքը առաջա-  
ւոր Ասիոյ մէջ կարեւորագոյն կը դառնայ ազն պատճառով, որ ան-  
թէ արեւելեան Փոքր-Ասիայի եւ թէ միեւնոյն ժամանակ վերին Մի-  
ջազետքին վրայ անմիջականօրէն կ'իշխէ: Մենք տեսանք թէ երկու  
մեծ բնական ճամբաներ արեւելքէն-արեւելուուք կ'առաջնորդեն, մէկը  
Պարսկաստանէն Պայազիտի եւ Ղարաբիլիսէի վրայով դէպի Կարին,  
ամբողջական Հայաստանի բանալին, եւ արեւմտեան Եփրատի հով-  
տով դէպի Երզնկա, ուր կը բացուի մուտքը դէպի փոքր-Ասիական  
բարձրաւանդակի հիւսիսային մասերը. Երկրորդը Վանայ ծովու ա-  
ւաղանէն, որ զանազան անցքերով հաղորդակցութեան մէջ կը մրտ-  
նայ իրանական բարձրաւանդակի հետ, եւ արեւելեան Եփրատի հով-  
տով ալ՝ Մուշ-Բալուի վրայով Խարբերդի ու Մալաթիոյ: Այս վեր-  
ջին վայրերը իրենց կողմէ կ'իշխեն ճիշտ միեւնոյն ծեւով դէպի մի-  
ջին եւ հարաւային Փոքր-Ասիոյ ճամբաներուն, ինչպէս Կարինն ու  
Երզնկան՝ հիւսիսային անցքերուն: Համեմատաբար Հայաստանի դիր-  
քը նուաճողական է դէպի հարաւ, դէպի Միջազետքը: Բաղէշի խո-  
րոնկ ծորերու մքջով Տիգրիսի հոսանքն ի վար՝ ճամբան բաց է դէպի  
Մուսուլ: Միւս կողմէն Արղբնի-Մատէնի կիրճէն՝ Խարբերդէն դէպի  
Տիգրանակերտ, որ իր կողմէն հարաւ-արեւելքէն Մէրտին-Նիսիափ-  
նով դէպի Մուսուլ եւ հարաւակողմէն Սէվէրէքի եւ Ուրֆայի վրա-  
յով դէպի միջին Եփրատ եւ Հալէպ՝ ճամբաներուն կը տիրապեսէ:

Ռուսիան, երբ դեռ կ'իշխէր Կովկասի վրայ, այս պատճառով  
իսկ ծրագրած էր Երկաթուղարքին զիծ մը Կարսէն Կարնոյ վրայով  
դէպի Երզնկայ. եւ Երկրորդ մը Երեւանէն Վանայ ծովի արեւմտեան  
եզերքին Երկայնքով դէպի Բաղէշ, բաժանման գծով մը դէպի Խար-  
բերդ եւ Մալաթիա: Այս ծրագրի իրագործման վայրկեանէն, Ռու-  
սիան տէրը պիտի դառնար դէպի Փոքր-Ասիա եւ Միջազետք տա-  
նող ճամբաներուն, առանց ինքը Հայաստանի բարձրաւանդակի  
բնական բերդին մէջ յարձակման ենթարկուերու: Անկարեի է որից  
կերպ Հայաստան ուր կոփակ բանակով մը, արեւմուտքէն կամ հա-  
րաւէն, առանց վերոյիշեալ Երկու դուռներէն մէկը խորտակելու:

Կողմնակի կամ շրջառիկ շարժումներով խախտել եւ կամ  
յարձակի Հայաստանի դիրքերուն վրայ, անկարելի է, Տաւրոսի բարձ-  
րաբերծ լիբանց անանցանելիութեան եւ պոնտական եղբայեռնաշրջ-  
թաներուշնորին: Ով Հայաստանի մէջ կը նստի, ինքն անձեռնմխելի  
է, բայց կընայ իւրաքանչիւրին վրայ յարձակի, իրեն նպաստաւոր  
դատած մէկ պարագային: Բովանդակ առաջաւոր Ասիան, Պարսից  
ծոցէն մինչեւ Միջերկրական եւ Եգէտական ծովերը՝ բաժինն է այն  
մեծ պետութեան, որ Հայաստանին կ'իշխէ, ճիշտ այնպէս, ինչպէս  
պատնշի մը թնդանօթներէն իշխուած բերդի զառիվայր մը: Աւելի  
հոգակապ դիրք մը կարելի չէ Երեւակայել ընդդէմ բովանդակ արեւ-  
մտեան Ասիոյ, քան հաւաքականութիւն մը՝ Հայաստանի, Անդրկոտ-

կասի եւ հիւսիս-արեւմտեան Պարսկաստանի մէկ ծեռքի մէջ:

Ռուսիան քայբայուած ըլլալով, այլեւս վտանգ չը կայ որ ա-  
պագային ռուսական ուժը անգամ մըն ալ փորձէ Հայաստանի մի-  
ջով առաջաւոր Ասիան ծեռք բերել: Մնացեալ Երոպական ցամա-  
րացին պետութիւններու հայեցակէտով, մասնաւորաբար միջին Եւ-  
րոպական ժողովուրդներու, միշտ ցանկալի պիտի մնայ, որ ոչ մէկ  
պետութիւն, որ կողմէն ալ որ ըլլայ, ի վիճակի ըլլայ այս անցքերու  
Երկիրը այն աստիճանի իր իշխանութեան տակն առնել, որ կարո-  
ղանայ Փոքր-Ասիային դէպի իրանական բարձրաւանդակը առաջ-  
նորդող ճամբաները գոցէ: Եւ որովհետեւ ապագայ Երկաթուղիններու  
ցանցը, Պոլսէն մինչեւ Պարսկաստան, Հայաստանի  
ընդմէջին պիտի անցնի, ուստի եւ բոլոր Երոպական շահերուն ա-  
ւելի լաւ ծառայութիւն մը պիտի մաստցուի, եթէ հոս բաղաքա-  
կանապէս չը զորացուած Երկիր մը, այսինքն ինքնավար Հայաստան  
մը ստեղծուի, եւ որը կարելի եղածին չափ սակաւ կախում ունե-  
նայ իր դրացի մեծ պետութիւններէն:



# ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

## ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

### ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷԶ ԵՒ ՆԵՐԿԱՅԻՍ

Լ. ՓՄՒՐՈՒՄ 1918 Ա. Մ. Չ. Ա.

Աշխարհիս վրայ հրեաներէն ամսիջապէս յետոյ հայերն են ամենաշատ ցրուած ժողովուրդը, այս երեւոյթը սակայն համեմատաբար ուշ շրջանի մը կ'սկսի պատմութեան մէջ: Հայաստանի առաջին բաժանման ժամանակամիջոցին, Քրիստոսի 387 թուին, հայերը միատեղ էին նատած ամփոփ տարածութեան մը վրայ՝ Եփրատի, Ռւրմիոյ լճի եւ Կուր գետի միջեւ, կովմկասէն հարաւ: Դէպի արեւմուտք, գաղթականութեան առաջին հարուածը կը տրուի, երբ հռոմէական կայսրութիւնը իրեն կը կցէ Հայաստանի արեւմտեան մասը: Եւ 387 թուէն յետոյ հռովմէական սահմանապահ զօրագունդերը տեղափոխուեցան հայկական նոր նահանգներուն մէջ: Եւ հռոմէական ընդհանուր սովորութեան համաձայն, շատ հաւանական է որ այս գունդերը զիւաւորաբար կը կազմուէին տեղական ժողովուրդէն առնուած զօրքերով: Բայց եւ այնպէս հօթներորդ դարու մէջ, արաբական աշխարհակալական առաջխաղացումի հետեւանդով, հռովմէական սահմանները ետ քաշուեցան: Եփրատի հանդիպակաց կողմի զօրագունդերը, դէպի հիւսիս-արևմուտք ետ տարուեցան, եւ դար մը տեւող կռիւներէ եւ խառնակութիւններէ յետոյ, որու ընթացքին բոլոր հին սահմանաբարերը խախտած էին եւ տեղափոխուած, մենք կը գունենք «հայկական զինուորական շրջան» Եփրատի եզերքներէն առաջ տարուած Հայիս (Գրզըլ Ռըմագ) եղերքը, այնպէս որ մօտաւորապէս ներկայի Սփազի նահանգը իր մէջ կը բովանդակէր: Զինուորական այս առաջխաղացումը ընականօրէն առաջ պիտի բերէր նաեւ բաւականաչափ յառաջխաղացում մը, կամ տարածականութիւն մը հայ ժողովուրդի: Եւ զստանաբար կարելի է ընդունիլ, թէ զօրամասերու նախնական նահանջին՝ ընկերացած էր ոչ-զինուորական ժողովուրդէն որոշ մաս մը: Այսպէսով կարելի է հօթներորդ դարը համարել հիւսիս-արևելեան Անասովիայի քաղաքներուն հայկական գաղթականութեանց ծաղկումին սկզբնաւորութիւնը, որոնք 1915-ի ողբերգութեան մէջ այնքան դաժան ճակատագիր մը ունեցան:

Հիմայ, հռովմէական Սփազ բերդաքաղաքին, Հայիսի վրայ, եւ Եփրատի երկայնքն ի վեր՝ Մալաթիայէն մինչեւ Կարին՝ արաբական նախադիրքերու միջեւ գտնուող լեռնական շրջանի՝ կռուածաղիկ մըն էր մահմետական եւ քրիստոնեայ թագաւորութեանց միջեւ: Այս բարձրաւանդակը ութներորդ դարուն հայկական անկախ աղանդի մը, Փաւլիքեան անունով, իշխանութեան տակն էր: Այս Փաւլիքեանները անսանծահարելի համայնք մըն էին: Ասոնք իրենց դաւանաբանական վարդապետութեանց պատճառով՝ թէ հայ լուսաւորչական եկեղեցու եւ թէ օրթոսոքս պատրիարքութեան կողմէ բանազրուած էին, եւ առանց ո եւ է խորութիւն դնելու կ'արշաւէին թէ հռովմէական եւ թէ արաբական խալիֆայութեան սահմաններէն ներս: Կեսարները անոնց դէմ բնաջնջումի քաղաքականութեան մը կը հետեւէին, եւ ներկայի քաղաքականութիւնը նախապէս անոնք կիրարկեցին, որով Փաւլիքեանները իրենց լեռնաէան ամուր դիրքերէն հանելով՝ կայսրութեան սահմաններուն հակառակ ծալրագաւառները կը տարագրութիւն: Քրիստոսի 752 թուին ասոնցմէ մաս մը Թրակիոյ մէջ զետեղուեցան, ուր ապացոյցներ սկսան տալ իրենց զինուորական քաջութեանը, պուլկարներու դէմ սահմանապաշտպանութեան մէջ: 969-ին հռովմէական Յովհաննէս Զմշկիկ հայ կայսրը, ասոնցմէ ուրիշ մաս մը եւս տեղափոխեց դէպի Ֆիլիպէ: Կասկածելի է թէ ասոնց եւ ներկայ Ֆիլիպէի հայ լուսաւորչական զաղութիւն միջեւ ուղղակի կապ մը ըլլաց [ \* ]: Բայց եւ այնպէս Փաւլիքեաններու քանակը կ'արտագունդութիւնը պէտք է որ մեծ եղած ըլլայ, ինչպէս որ կարելի է հետեւցնել անոնց վարդապետութեան՝ պուլկարներու եւ հարաւային սլամներու մէջ՝ տարածումէն: Ամէն պարագայի ասոնք եղան ռահվիրանները հայերու դէպի եւրոպա տարածումին, ինչպէս նաեւ բոլորական ուչօրմասիօնին: Փաւլիքեան էքսուլանթները (գաղթականներ) կը ներշնչէին հարաւ սլաւական պօկոմինները, այս վերջիններն ալ իրենց կարգին Լանկետօֆի Ալպիկենգեանները, եւ կարելի եղածին չափով Զեխերու եւ Սլովաքներու մէջ կը սփուէին Յուսական շարժման սերմներէն մաս մը:

Աւելի մեծ չափով գաղթականութիւններ ծալր տուին, տասնեւամէկերորդ դարուն, թրքական ներխուժումի հետեւանքով: 1221 թուին օրինակի համար, Վանայ Արծրունեաց Սենեքերիմ թագաւորը իր հայրենական երկիրը ծգեց հռովմէական կայսրութեան՝ փոխարէնն ստանալով ալ աւելի ապահով եղող Սերաստիոյ իշխանութիւնը: Այս աքսորական տիրապետութիւնը սակայն ընդամէնը 60

[ \* ] Ֆիլիպէի մէջ կան Փաւլիկեաններ, որոնք պուլկարս ցած են ազգութեամբ եւ գաւառանքով կաթոլիկ: Ասոնց գիմագծերը, սովորութիւններն ու ընտանեկան նիստ ու կաց բացարձակ ապացոյցներ կուտան իրենց հայկական ծագումին: Դեռ այսօր ալ քաջ են եւ ըմբռուած:

տարի տեսեց, որմէ յետոյ այս ալ քշուեցաւ տարուեցաւ թրբական ծաւալող յոհօնիքէն:

Սեբաստիոնահանգին ներկայ հայ զիւղերը սակայն Արծրունեաց օրէն ի վեր գոյութիւն ունին անտարակոյս: Ճիշտ միեւնոյն տարուան մէջ դարձեալ, երբ Արծրունեաց իշխանութիւնը Սեբաստիոն մէջ կը ջնջուէր, Անիի Բազրանունիները երկրորդ թագաւորութիւն մը իրենց համար կը հիմնէին Կիլիկիոյ մէջ: Այս երեսնի կիլիկեան հայ թագաւորութիւնը դեռ մինչեւ այսօր պահած է իր բոլոր այս լեռնալին քաղաքներու եւ զիւղերու շղթան, որոնք Սիհունի (Սարօս) եւ Ճիհունի (Փիրամոս) ակոնքներէն մինչեւ Ալեքսանտրէտի ծոցը կը տարածուին:

Տամներեբերորդ դարու զարհուրելի ներխուժումները հայերը աւելի մեծ շրջաններով ցրուելուն պատճառ դարձան: Փոքր Հայաստանի (Կիլիկեան) յարաբերութիւնները խաչակրութեան մասնակցող իշխաններուն հետ, դէպի արեւմտեան Եւրոպա, հայերուն դուռ բացաւ: Երբ Ռուբինեան հարստութիւնը վերջացաւ, անոր յաջորդեց Կիսլուսէն՝ շառաւիդ մը Լուսինեան ֆրանսական զերդաստանի. և 1335-ին տեղի ունեցաւ հայ լուսաւորչական ազգային եկեղեցին առաջին անջատումը ի նպաստ հուովմէական կաթոլիկ եկեղեցին: Պապական այս նորադաւանները լատինական քրիստոնէութեամբ բնակուած երկիրներու ամէն կողմնը տարածուեցան: Հայ կաթոլիկներու ուժեղ գաղթականութիւն մը կազմուեցաւ Ի. մագնիկի մէջ, որ յետոյ լեհերու զրաւումով բոլորովին ծուլովմէական կաթոլիկութեան մէջ եւ ապազգայնացաւ: Ուրիշներ Վենետիկի մէջ հաստատուացան, մերձաւոր արեւելքի վաճառականութեան օճախը: Այսեղ հաստատուած զաղթականութիւնը, հոչակաւոր վենետիկեան Միփթարեան միաբանութեան չնորմիւ, հայկական քաղաքակրթութեան և մշակոյթի առանդները՝ կենդանի պահեց: Իրենց վանքերէն մէկը շինուած է Ի. իոս կղզիի դիմաց Ա. Դազար կղզեակին վրայ: Այստեղ 1565ին անոնք հիմնեցին առաջին հայ տպարանը, եւ առանց ընդմիջումի յաջորդաբար լոյս ընծայեցին հայկական հրատակութիւնները: Ամենամեծ գործերնին եղաւ հայ լեզուի ընդարձակ եւ սրանցելի բառարանին հրատարակումը, որ տեղի ունեցաւ 1836-ին:

Այս հուովմէական-կաթոլիկ Ֆիւզը, մեծ նշանակութիւն ունեցաւ Հայաստանի եւ արեւմտաքի միջեւ եղած կապի պահապանութեան տեսակէտով: Տամնեւիններորդ դարու սկիզբէն ի վեր, այս յարաբերութիւնը բողոքականական ճիւղաւորումով մը ալ աւելի ամրապնդուեցաւ: 1831ին ամերիկեան միսիոններ հաստատուեցան թուրքիոյ մէջ: Ամերիկեան միսիոնարները, թուրք կառավարութեան կողմէ արեւիւած ըլլալով մահմետականներու հետ յարաբերութեանց մէջ մտնալու, ամբողջովին նորիրուեցան քրիստոնեայ տարրերուն-

եւ հայերը մերծաւոր արեւելքի ազգութիւններէն ամէնէն աւելի, թերեւու բացաւութիւն ըլլալով պուլկարները, եռանդով փարեցան Ամերիկացիներու իրենց ի սպաս դրած ծառայութեանց: Չորս սերունդ միսիոնական գործունէութիւնը, առաջ բերաւ հայ բողորական ուժեղ համայնք մը, թէպէտեւ միսիոնարները ընաւ երբէք նրապատակ չէին դրած նորահաւատներ վաստկերու:

Անոնք դիտաւորութիւն ունէին հայ եկեղեցին արթնցնել, բայց ոչ շրջեկ: Անոնց դպրոցներն ու հիւմանդանցները բաց էին ամէնքի առջեւ, առանց դաւանանքի խարութեան: Անոնց տարածուն եւ լաւ կազմակերպուած դաստիարակչական գործը օսմաննեան պետութեան մէջ, ամէն անզամ առաջնակարգութեան դրօշմը ունէր: Բացի հուչակաւոր Խօսկերթ քոլէմէն եւ Վոսփորի կանանց քոլէմէն, անոնք դպրոցներ եւ հաստատութիւններ են հիմնած նահանգային զիսաւոր քաղաքներու մէջ, փառաւոր շնորհերու եւ ամերիկացի ու հայ լաւ պատրաստուած ուսուցական մեծ կանառներով: Նաև յիշաւակութեան արժանի են գերման եւ զուցերիական բողոքականց, ինչպէս նաև Յիսուսաններու դաստիարակչական գործերը, սակայն այս վերջինները իրենց ծաւալականութեամբ չնն կրնար համեմատուիլ ամերիկեան գործին հետ եւ հայոց պատմութեան մէջ հազիւ թէ միեւնոյն դերը կարողանան խաղալ: Ամերիկան, առանց բռնադատելու, մերձաւոր Արեւելքի մէջ անհասաննելի ազգեցութիւնն է ծեռք բերած առաջնորդին մը առաջ եկաւ, ու այս անզամ մերծաւոր Արեւելքի բնակչութիւններու հազարներուն ովկիանուն անցած՝ զնաց Ամերիկան վնասելու: Այս շարժումին նոյնքան ուժգնորէն կը մասնակցէն Հայերը, որքան Յոյները, Ռումինները, Սերպերը, Մօնթէնէկ-կրէցինները եւ Սլովաքները: Եւ առանց այլեւայլի կարելի է ըսկէ թէ այս կրկնակ շփումը Ամերիկայի հետ՝ հայոց պատմութեան մէջ նոր դրուի մը բացաւ:

Վերառնելով պատմական թէզը՝ կը տեսնենք որ իսկական Հայաստանի նուանումը, նախ մօնկօլական խաներու եւ յետոյ նոր Պարսկաստանի շահերու ծեռքով, անցողական ըլլալով հանդերձ, երկու դարեր շարունակ, թէ եւ քանակով քիչ, բայց եւ այնպէս ոչ նուազ կարևոր տարածականութեամբ մը, առաջ կը բերէ դէպի Արեւելք, հայ ժողովուրդի գաղթականութիւն մը: Տամնեւեօթերորդ դարուն ձուլֆայի (Արաքսի վրայ) գործունեայ եւ զարգացած հայութիւնը բանի կ'արտուի դէպի պարսկական մայրաքաղաքը՝ Խոպահան, ուր այս աքտորականները տպարան մը հիմնելով՝ արսորագայրը կը վերածեն հայ քաղաքակրթութեան ու մշակոյթի կեղրոնի մը: Այս օրէն ի վեր հայ տարրը ազդակ մըն էր Պարսկաստանի քաղաքական եւ ընկերային զարգացման, եւ այս նոր կեղրու-

Նէն՝ հայ տարրը բրիտանական նուամուներուն համընթաց՝ կը տարածուի Հնդկաստանի մէջ:

Այսպէս հայ ժողովուրդը գարերու ընթացքին Կալկաթայէն մինչեւ Նիւ-Եօրք տարածուած է եւ ամէն մէկ օտար միջավայրի խրմարելով ցուցադրած է իր նշանակելի կենսունակութիւնը եւ ապացուցած: Օրինակի համար ամենահեռաւոր վայր մը, ինչպիսին է Քալիֆօրնիոյ Ֆրէզնօն, պտղաբուծութեամբ գրաղող ծաղկեալ հայ գաղութ մը կ'ապրի: Եթէ կայ մութ կողմ մը, այն ալ հայրենական հողին հայ ազգին արմատախիլ ըլլալու վտանգն է: Կեդրոնական Ասիայէն եկամուտ զաղթական մօնկօլական եւ թուրքական ցեղերը, ամէնքն ալ հայ բնագաւառներու մէջ մշտականապէս ըստ տեղաւորուցան, ասոնցմէն մաս մը շարժուեցան դէպի ետ, դէպի Ատրաստական եւ Կասպից ծովի եզերքի ծանծաղուտներու երկայնքն ի վեր, ինչպէս նաև Արաքի եւ Կարբի վարի հոսանքներուն կողմերը: Ուրիշներ յառաջացան դէպի հիսուս-արեւմուտք. հին արքայական ճամփուն երկանքով եւ բոնադատուեցին միջին Անատօլիայի ժողովուրդները մահմետական կրօնին եւ թուրք լիզուին: Բարձր Հայքի մէջ հայերու դրութիւնը ոչ պակաս տկարացուցին Սելմուքեան եւ մօնկօլական անդադրում ասպատակութիւնները: Այս ներարշաւներով գիւղացիութիւնը տասանորդուեցաւ, եւ երբ նուաճողները երկիրն ասպատակած ու կրկին հեռացած կ'ըլլային, բնիկ ժողովուրդի ջարդուերով առաջ եկած բնակչութեան պարապը՝ հարաւ-արեւելքէն իրենց նախիրներով առաջացող վաչկատուն քիւրտերով կը լեցուէր...

Քրտական այս առաջացումը Հայաստանի մէջ, արդէն տասներորդ դարուն (Ք. յ.) սկսաւ: Ասոնք արդէն բաւական տարածուած էին, երբ Օսմանները 1514 թուին երկիրը իրենց կցեցին: Եւ այս օսմաննեան կառավարութիւնը իր նոր հողամասերը ապահովելու մտքով՝ եկուոր քրտերուն առանձնաշնորհումներ բաշխեց եւ մեծ թիւերով իրաւիրեց՝ իր նուաճումներուն ախոյեան հանդիսացող Պարսկաստանի ազգեցիկ հողամասերէն զալ եւ իր հովանիին տակ ընակիլ: Այս ժամանակէն սկսիալ, քով քովի ապրող վաչկատուն Քիւրտերու եւ նստակեաց հայ գիւղացիութեան միջեւ, այսինքն, տիրապետող իսլամին եւ նուաճեալ կեավուրին, երկրի քաղաքական եւ ընկերային յարաբերութեանց տեսակէտէն ստեղծուեցաւ դաժան ու անհաշտ կացութիւն մը: Եւ սակայն այս դրութիւնը երբէք այնքան չարաշուք բնոյթ մը չառաւ մինչեւ 1878 թուականը, երբ Սուլթան Ապո-իւլ-Համիտը ծեռնարկեց զայն հնարամորէն շահագործելու:

Աչքէ անցնելով հայ տարրի բաժանումը օսմաննեան պետութեան մէջ, ինչպէս որ զարգացած է ան չորս դարերու օսմաննեան տիրապետութեան ընթացքին, այսինքն, Սելիմ Ա.-Էն մինչեւ ներկայ ժամանակները, հետեւեալ պատկերը կ'ունենանք:

Ճամփորդը, որ արեւելեան ճեպընթացով միջին եւրոպայէն

ժուրբիա կ'անցնի, առաջին անգամ Ֆիլիպէի մէջ կը հանդիպի Հայերու, Պուկարիոյ մէջ. իսկոյն յետոյ Ադրիանապօլսոյ՝ սահմանէն անդին առաջին օսմաննեան քաղաքը: Եթէ Թրակիոյ միւս պզտիկ քաղաքներն այցելէ, ամէն տեղ պիտի գտնէ որ շատ յաճախ արհեստն ու վաճառականութիւնը հայկական ծեռքերու մէջն են: Պոլիս կը համնի, արդէն աղաղակող կը դառնայ այս Ֆշմարտութիւնը՝ թէ Հայերը ամենակարեւոր տարրերէն մէկն են օսմաննեան պետութեան մէջ: Անոնք հոս կը ներկայանան որպէս սեղանաւորներ, արտածողներ եւ որպէս մեծաքանակ վաճառականութեան կազմակերպիններ: Երբ Վասիլորն անցած եւ այցելած է ասիական մասի վրայ գտնուող մօտակայ քաղաքները, այն տպաւորութիւնը կ'ըստանայ՝ թէ պետութեան մէջ հայ ժողովուրդը թիւով բնաւ ետ չի մնար թուրքականէն: Մարմարայի եզերքները բըռնուած են հայկական բարգաւաճ եւ ծաղկեալ զիւղերով. ահա նաև Իզմիտի քով Սրմաշը, ուր հայ լուսաւորչական եկեղեցու մեծ աստուածաբանական ճեմարանը կը ցուցադրէ: Պարտիզակի եւ Ատարազարի մէջ կը տեսնուին զուիցերական եւ ամերիկեան նշանաւոր հաստատութիւններ: Ատարազարի մէջ միայն հայ բնակչութիւնը կը համրուի 25000:

Ատարազարէն յետոյ հայ ժողովուրդը կը պակսի: Ով որ այս կէտէն անդին, անատօլիական երկաթուղով կը ճամփորդէր մինչեւ գծին վերջաւորումը, Տաւրոսի հրասիսային գոտիները, այն տպաւութիւնը կը ստանալ իրը թէ անցած ըլլար գուտ թիքական հողով մը: Հայ արհեստաւորներու, վաճառականներու եւ խանութպաններու գաղութներ կը հանդիպին գծի կարեւորագոյն կէտերու վրայ, ինչպէս Սֆիոն Գարա-Հիսարի, Էսկիշէիրի, Գոնեայի մէջ, բայց այդ տեղերը կը գտնուին նմանապէս հաւասար քանակութեամբ նաև Յոյներ, եւ թէ բաղաքներու և թէ զիւղերու մէջ թրքական տարրն է գիրակշուղը: Բայց Տաւրոսը անցնելուդ պէս, հայ ժողովուրդը վերստին առաջնակարգ դիրք կ'ստանայ: Կիլիկեան դաշտին ու ծովագրիներուն վրայ անոնք այնքան տիրական են ու բազմամարդ որքան Վուսիրի եզերքներուն: Ատանան, Տարսոնը եւ Մերսինը իրենց հայկական եկեղեցիներովն ու դպրոցներով հայկական քաղաքներու կիրապարանն ունէին, ինչպէս Ատարազարն ու Խզմիտը: Եւ երբ ճամփորդը ստորական ճամբան թողնելով բռնէր ու քալէր հիւսիս արեւելակողմով դէպի կիլիկեան բարձրաւանդակը, առաջին օրերուն պիտի կարծէր թէ ինքը գրեթէ բացառաբար գրւտ հայկական երկրի մը մէջ կը գտնուէր ու պիտի նշանարէր, որ հայկական ժողովուրդը հոս, քան թուրքիոյ հոլին վրայ ուրիշ ոչ մէկ տեղ մինչեւ վան, բարձրագոյն տօկոսը կը ներկայացնէր: Սակայն հայկական այս գիւղաշարքերու գոտին որպան ալ հոծ չնակուած, շատ երկար ըստ տեւած կ'անցնուի:

ՀԱՅՈՒ-ԱԲՐ ՀՀ  
ՀՀ Արդարադատություն  
ՀՀ Ազգային գրադարան

դաշտին եզերքն է մարդ թեւակոխած, արդէն հասած է հայկական տարածականութեան սահմաններէն մէկին: Միջազգետքի եզերքներուն վրայ կը տեսնուին գեռ հայկական համախմբումներ. ինչպէս՝ Մարաշ, Անթապ, Ռոբա, Հալէպ և այլն. բայց Միջազգետքի տափաստանները կամ սիւրբական անուպատը ոոք կոխելուն պէս, մարդ ինքզինը կը գտնէ արարական աշխարհի մէջ եւ Հայերը կը թողով կռնակից: Ամէն պարագայի իրարի մէջ ալ կայ հայկական համախմբումներ, մասնաւորաբ Պահտառի մէջ:

Ճամփորդը շատ Հայեր պիտի տեսնէր, եթէ անիկա Անտառօլիի  
երկաթողացին գծի վրայ ևորո՞ւ կակիչքրէն; մէկ երկու ժամ միայն  
հարս Աստաբազարէն՝ դէպի ենդիքը տանող արևելիսն զիջր ընտ-  
րէր: Ենդիքը մէջ հայերը կարեւոր տարր մըն էին, և բանի Ենդիք-  
րին դէպի արեւելը մարդ յստաշանար, այնուան աղ թուական և  
ընկերացին նշանակութեան տեսակէտով կ'անձէր հայ ժողովուրդը: Քըզլ-Ըրմարի (Հայիս) կոնակը, Կասարիոյ գաւառին ու Անրատիոյ  
նահանգին մէջ կը կազմէին բաղարացին միջին դասակարգի մեծա-  
մասնութիւնը: Թուրքիոյ մէջ հայ ազգացին կիանրի ամենառութեղ  
կեղրունեարք կը կազմէին հետեւեալ բաղարները՝ Մարզուան, Ամա-  
սիա, Զիլէ, Թորաթ, Շապին Գարս-Հիսաք և Սիվազը՝ ինքը, առկէ  
յետոյ պզտիկ վայրեր, ինչպէս Թալաս և Եվլբէկ՝ Կեսարիոյ մօտիկը: Այս  
բայրը ցրանին մէջ թուրք և հայ նուասար հոծոթեամբ կը  
ներկայանացին, թուրքերը զիսվելուն մէջ, հայերը բաղարներուն,  
թուական հաւասար համեմատութեամբ:

Սեւ ծովի եղերքին երկարութեամբ կային հայկական ուժեատարներ Մամանի, Կիրատանի և Տղապիզունի մէջ, թէպէտ և այ ժողովրդական տարրեր, ինչպէս Լազեր, Յոյներ և մաստամբ այ Քորդեր, անոնց նետ խառնուած էին: Տրապիզոնը հին առևնները յունական վերջին զազութն էր դէսի արևելք: Այս բազարը զատ միշտ փայտ մրն է, որ ճամբորդը իրեն կը բաշէ, որովհետև անիկա է իր նաստրց կարստանի պողոտացին երսկէտը, որ շեղակի կ'երկարի Պարսկաստանի միջուն դէսի ասիսկան ցանձարանար: Բորբանչուր որ, որ այս թունապառոյն ճամբաններով սարերէն կ'անցնի, Կի մի շխաննի, Պայսոր բաի և Լրգուս մի, նախնական իջև աններուն մէջ միեւնոյն պատկերը կ'ստանաց, ինչ որ Մերաբանից նահանգին մէջն է ստացած: Թորքական գիւղացիութիւն և նայեական բաղադրելու, միայն նայեական անող տարր մը զիւղական բնակչութեան մէջ, որ երթարու կը բարձրանաց մինչեւ իրական գերակշռութեան մը հասնող արքապետութիւն մը հայ գիւղերու, երբ մարդ հասած է արգէն նարնոց զաշար: Կարինոյ կ'ակսի կարաւանի պողոտացին երկրորդ մասը, որ խաչաձև կղու, հովիտ առ հովիտ, Արարսի և արևելեան Եփրատի (Մորատ-Առ) զետակունկները, դէսի արևելք կը շարունակուի Արարատի ստորոտը և անկէ

դէսի Պայտզին և Թռութիզ: Այս վերջին քաղաքին յանող Հայութանի խոհարկուն ավտոք է որ իր երեսը դէսի հազար այլեւո դարձնէ:

Այս պահուային հարաւակով, եղան յետները կը կազմեն հզօք բարձրաւանդակ մը անվերջանալի թունաշվթաներով՝ արևելքին արևմտաք մինչև հորիզոնը, որոնք շատ աւելի անսահանելի են, ուն ծովեղերի թանաշվթաները: Աչքերուզ առջև ցցու ող լիոնապարհապները շատ մը անսներ կը կրեն: Կարծոյ նաև իպակաց կողմը կիշնայ Բիրակը և աւելի արևմտակորութիւն մրայ՝ վատահանքարաւ: Տէրամիք: Բայտակակ լիոր կը կրէ մինչև ողիքը: Մեպաձեւ: Ոչիսի հիմայ: Այս հետախակողմի զառիթափր կը տուուի Արարու և Գագա-Սուի (արևմտահան Եփրատ) ջուրերով, որոնք դժ.սի արեւելք և արևմտաք հակառակ ողութիւններ կը նոսին ու ըրան միեւերու և երկայնու խորունե և անքաղցանահերկարու ծորոն կը բանան: Ով որ այս ծորերն անցնի ու ասքէն ներս թափանցէ, մէկ անգամէն բարորմին տաքրեր աշխարհի մը մ.ջ ներդինը կը զանայ: Թորքիոյ արևմտահան մետք, զքը մենք ներառագրեցինք, շատ: Կատրիք կարգու որու ած գլուխութիւ պարանահերան տակ կը գտնէք, մերձաւոր Արևելքի երկիրներն ու և է մէկին նման, որ Պելլուսանի և Եփրատի միջևն կը տույսածուին և որ ժողովորդները նառակեացնեն ու բաց զբարարաբներու և զիւղերու մ.ջ կասքին Եփրատագրութեամբ հ'յացան: Սակայն երբ մարդ Եփրատը կը խաչածնէ, երկիք մը մ.ջ կը մանայ որ անսպասութ ու մասնագի է: Հայ զբարարաբն և զիւղի ընալիքները կասքին շարունակարար նիրակարացուանութեան և անիրաւութեան մ.ջ Երկրի ու ըր վաշկառն թափառաշրջեին: Մենք կը զանայնը Քարուերու տաճաններն ներս: Այս անսպասութեան մինակը, խակարն Հայու տանի բրնիքահան կիմսպայմաններուն կը պատկաներ, և նույն մոնք չը միայն երկրի բազմաւայրեւ Աշուառ կացու թիւներու:

Հայկական Բարձրագույնի իր աշխարհագրական դիրքով ու պատմութեամբ, առևելացուած ած էր ու ենթայր ու ժամանակը զեշտուած տարօրինակութիւններ և խիստ նակառաթիւններ, ունեց անսուղչական թերակղզին, որ արևուած առջեւ էր միանց: Հայուսունը իր պարունակի, անձաւ լինացրթաներու ընտարձակ երկրանամար, որոնց վրացի բուսանողը շատ բարակ շերտաւորում է մը անի և աննպաստ շալքոցին, և զարծաւ մը ըն մը առանապահներ ոնին, որոնց նորը այլրան նորուած է և երիման նպաստուոր. ինչպէս աշխարհի մը ուրիշ տեղին: Խելլու խորունի փառուածներ կան, ինչպէս Մորաւ-Սուն, որ մերթ թանամասերը և մերթ դաշտամացերը կարելու կանցեիք: Կան երարտիւններ ինչպէս Աթինան ու Նուկութը, և ծափանասեր ինչպէս Վանայ ծովի աւազանը: Եսքանակըն ժամանակներն այս երկիրը աշխարհագրականոր, և բաքուած ած էր խար-

նարածներու եւ երկրագործներու, համեմատաբար հոծ նստակեաց դաշտային բնակչութեան եւ ցրուած թափառական լեռնական ցեղերու միջեւ, մէկ կողմին վրայ քաղաքակրթութիւն եւ յառաջդիմութիւն, միւսին՝ յետադէմ բարբարոսութիւն: Քուրտերն ու Հայերը ոչ միայն այլազան ազգութիւններ են, անոնք տնտեսապէս ալ իրարու հակադիր ժողովրդական տարրեր են, ու այս հակասութիւնն արդէն գոյութիւն ունէր՝ նախքան քրդական ներխուժումը: Վաչկատուն ցեղերէն շատերը, որոնք այսօր հայկական բարձրաւանդակի վրայ կը տարածուին, Քուրդեր կը նկատուին, սակայն միայն անունով են Քուրտեր: Տերսիմի շրջանին մէջ օրինակի համար, որ թերակղզին գրեթէ մաս կը կազմէ եւ որ կազմուած է՝ Եփրատի արեւելեան ճիւղով, Գարա-Սուով եւ Մուրատ-Սուով. Քիւրտերը ուժեղ կերպով գերազանցուած են Զազաններով, որոնց լեզուն, որքան որ տառմասսիրուած է, առնուազն նոյնքան նմանութիւն ունի հայերէնի, որքան քրտերէնի հետ: Ասոնց նախնական հեթանոսութիւնը, որքան ալ որ քիչ մը քրիստոնէութեամբ գունաւորուած ըլլայ, մինչեւ ներկոյ օրս ոչ մէկ ամենայնչին երեւոյթն ունի խաչմութեան: Վաչկատուն Քիւրտերն ալ լոկ մակերեւութապէս են մահմետականացած: Այս Զազանները բատ հաւանականութեան տարր մը կը ներկայացնեն, որ սկիզբէն ի վեր գոյութիւն են ունեցեր երկրին մէջ, եւ միջնադարեան ու հին Հայաստանին սպառնացած են նոյնպէս, ինչպէս ներկայիս Կ'սպառնան թէ հայ քաղաքացիներու եւ թէ գիւղացիներու, պակաս ըլ թողներով իրենց կարգին նաեւ օսմաննեան անդական իշխանութիւնները:

1915-ի մեծ աղէտին Եփրատի յետսակողմի այս շրջանը, իրարու խառնուած ժողովուրդներու եւ ընկերային կեանքի բազմազան ձեւերու զանձատուն մըն էր: Ասոր հիւսիս-արեւելտեան մարտկոցը Տերսիմն է, ոչ որի պատկանող հողամաս մը, խորունկ ծորերով եւ նեղ եզրադաշտերով, դէպի հիւսիս բարձրանալով, դէպի ապաստարանները լերան, որ սեպածեւ՝ արեւելեան Եփրատի ծորերն ի վար կը կախուի: Տերսիմի մէջ բազմաթիւ զազա եւ քիւրտ աշիրէթներ կապրին, որոնք հովիններու եւ աւազակներու կենցաղը կը վարդն, ամինաաննելի մնալով օսմաննեան իշխանութեան բազուկներուն: Այս ճամբորդները, որոնք Կարինէն դէպի հարաւակողմ կ'անցնին, լաւ Կ'ընեն, Տերսիմը իրենց ազին ունենալով մեծ աղեղով մը շուրջանակի դառնալ: Արարափ գետակունքներուն եւ ինուսի դաշտին քովէն, կարելի է լեռնաթերակղզին պարանոցէն անցնիլ: Այս ճամբորդ մարդ կը համնի Մուրատ-Սուին եւ անոր ընթացքով Մալազկերտի, Պուլանքի եւ Մշոյ արգաւանդ տափատանները: Հոս վերսադին մարդ ինքնիքը կը գտնայ—գոնէ այդպէս էր չորս տարի առաջ—խաղաղ, գրեթէ քաղաքակրթուած շրջանակի մը մէջ, հոծ բնակչութեամբ գաւառական քաղաքներ՝ երկրագործութեամբ գրաղող գիւղերու գո-

տիով մը եւ գիւղական բնակչութիւն մը, որ աւելի միածով հայութիւն էր, քան կարնոյ դաշտի բնակչութիւնը: Մշոյ դաշար բոլոր բարձր լեռներէն անցնաղ ճոմբաններուն քառուղային կէտն է: Եթէ մարդ ասոր հարաւ-արեւելաւանկիւնէն հրաբխային նէմրութի հարաւային բազուկներուն վրայ երնէ, յանկարծակի ինքզինքը կը գտնայ քնարածաւալ Վանայ ծովի աւազանի ելքին շուրջը, ու այստեղէն կրնայ լերան ճամբայով մը, որ կ'երկարի անոր սեպածեւ եղերքին երկայնը ի վեր, Վանայ ծովի հարաւ-արեւելեան անկիւնը, Հայոց-Զորի բաց հովիտը համնիլ: Հոս լերան թիկաւնք մը խաչածեւելով՝ որու զարիվայրին վրայ Արտամիտ գեղեցիկ գիւղը կը հանգչի, մարդունի մը ժամկէն արդէն Վան քաղաքը կը մտնայ:

Վանը 1915-ի ապրիլէն առաջ բազմամարդ եւ քաղաքակրթուած զլխաւոր բաղաքն էր նահանգին, իր ծովու վրայի միջնաբերդի նկարչազեղ ժայռերով եւ բաց պարտէզաւոր արուարձաններով, որոնք արեւելակողմին վրայով դէպի դաշտը կը տարածուին: Վան քաղաքը իր մեծ դաշտովը, որ ծովի արեւելեան եւ հիւսիս-արեւելեան եղերքները կը պարփակէ, իսկական իմաստով հայկական էր, բան օսմաննեան պետութեան որ նև է մէկ ուրիշ շրջանը: Վան նահանգին մէջ (Հերքեարիի գաւառը բաց ծղելով) Հայերը գերակշիռ են, ոչ միայն իւրաքանչիւր ցեղական տարրեր առածին առանձին առածած, ալլ անոնք կը կազմէն բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը: Այս Վանայ հայերը վճռական մասնակցութիւն մը ունեցնաւ 1915-ի դէպքերուն մէջ: Վանը, հայ բնակչութեան զլխաւոր իեղանատեղին ըլլալով՝ իսկոյն անոր օրինակին հնետեւեցաւ շրջանի բնակչութիւնն ալ: Վանէն հարաւ-արեւելք Զապի վերին հովիտը եւ հայութիւնն ալ: Վանէն հարաւ-արեւելք Զապի վերին լեռնադաշտը քրիստոնեայ Ասորիներով ու մահմետական լեռներուն մէջ կը մտնէր: Ասորիներն եւս հայերու կամ Քիւրտերով էր բնակուած՝ մինչեւ որ Ասորիներն եւս հայերու հակասազբին ենթարկուեցան:

Մեր թափառումը լիակակատար դարձնելու համար, մինք պէտք ենք վերադառնալ կրկին եւ Վանայ ծովու հիւսիսային եղերքին շրջան մը ընել, մինչեւ որ անգամ մըն ալ համենինք Մշոյ դաշարը մէջ շրջան մը ընել, մինչեւ որ անգամ մըն ալ համենինք Մշոյ դաշտը հարաւ-արաւին ու հարաւ-արեւելտիւն ուրիշ լեռնաստուկողմէն ուրիշ իւնադաշտը թողած՝ լեռներուն մէջ կը մտնէր: Այս հարաւային լեռնադաշտը պարփակ ալ սեպածեւ՝ դէպի հիւսիս կ'իջնայ, նախ Մշոյ դաշտին յետոյ շարունակելով արեւելտիւն իւնիտին մէջ, որուն նաև իր ամբողջ ճամբորն վրայ մինչեւ միացումը Գարա-Սուի նետ, Խարբերդի ծորն ի վեր, որպէս խրամատ մը կ'ընկերանայ: Էնչպէս որ հիւսիսակողմի լեռնապարիսալը, այնուշ ալ հարաւակողմինը՝ կը յառաջանայ լեռնազանգուածներու բաւիղով (լաբիւրինդոս)

և խառնաշփոթ ծործորներով, որ աստիճանաբար Տիգրանակերտի դաշտին վրայ կը հանգչին: Այս հարաւային բարձրաւանդակը Սատունն է, բնազրական զոգապատկերը Տերսիմի՝ բարձրաւանդակին, և անոր պէտշալատանարանն էր կիսանկախ լիռնական ցեղերու: Մինչդեռ տերսիմցիները նեֆաւատական Զալցմներ և մանմատական թիրսեր են, որոնք յարաւու թշնամնորով հապրէին իրենց դրացի չափրուն նաև, Սատունցիները Հայեր լին և ուրու յարաբերութեան մէջ կը գոնուէին իրենց ազգակիցներուն՝ Մորատ-Սուի, Մշոյ Դուշտի և Պուլանքի Հայերուն նեա:


Սատունը Թուրքիոյ հայկական նամանքներն ամենանհատարքին էր: Ամիկա տեսակ մը դաշնուկցութիւնն էր մօտաւորապէս քառասուն ինոնական գիւղերու, որոնք Պիթլիսի և Տիգրավէքիի ամենահան իշխանութիւններէն իրավէս անկախ կ'ապրէին, ինչպէս նաև բարձրար կը դիմադրէին զիրեներ շրջապատող նոյնակս անկախ բրաւական ցեղերու ունեցութիւններուն: Առանք բարեկեցի խաչնատէրեր էին և ժրազան մշակներ իրենց լիռնագաւառն, կատարելազն օրինակ մը տնտեսական զարգացման մարզացն շրջանին, որ դրէս ոչ մէկ բանի պէտք ուներ և նոյնին իրենց գառողք իրենը կը պատրաստէի: Սատուն Հայերը կը գտնուէին բնիկացն միհետքի միհետքին մէջ, ինչպէս ուղղվուական լունաբնակները 1743 թիւն: Վանայ, Ավազի և Պորոյ Հայերը ընդհակուակը ժողովրդ մըն էին բաներորդ գարե, որոնք կը գործէին այն եղանակի, կօնունի և կը զարեին մօտաւորապէս այն կեանքը, ինչպէս Պիթնայի, կօնունի և Ելո-Եօրքի մէջի գանձաւականների ու գործի մարդիկը:

Յանդուզն համբորդները միայն, որոնք Մուշին Տիգրանակերտի համբան կը բանէին, Սատուն կը բարձրաւային: Յանախտիկի զարձածուող համբան այն երկար շատիղն է, որ դաշտի հարաւարի կամկողմի միջազգային որութեանէն իրան վրայու Վանայ ծովի հարաւարի մատմբարմի անկիւնը կ'առաջնորդի: Նորշնէն, Դաշոյ ամենամիջինն զիւղին, արաւանի վրայու զիւրին համբայ մը, համբորդը անակնկարորդն էր բերէ Պիթլիս, կարեւոր բաղաքը, որ լիռնաթիկունիք մը սպարտու, զրաբաժանումէն անմիջականորդն հարաւակցմին վրայ կ'իյայ, Պիթլիսը նահանկի մը զիւրուու ու զարգացման ու անվանուական զարգացմանը ինքնարերաբար զարկ է տուած: Աւելի շուտ ան բնիկներու և օստաններու ամէն նեռնարկներուն համար անիւական մըն է եղած:


Այս ըիշ մը մամբաման նկարազրութիւնը իր նպատակին հասած է, երբ նկատի ունենանք որ, ասով օսմաննեան պետութեան մէջ հայ ազգի արտակարգ կենսունակութիւնն ու բազմակողմանիութիւնը է, որ կը ցուցադրուի և այն ալ այն ժամանակամիջոցնին, երբ իր քնաջնուու մը ծրագրուեցաւ ու զործադրուեցաւ: Առաջ ալ կառավարութիւնը իր նպատակներուն համար շատ նիշն օգտակարութիւնը մըն է, ունեցած: Աչ մէկ ժամանակ անիկա ընկերացն եւ անմուսական զարգացմանը ինքնարերաբար զարկ է տուած: Աւելի շուտ ան բնիկներու և օստաններուն համար անիւական մըն է եղած:

Բայց և ամսպէս այս ապականեալ համբին պատանքին տակ, զանազան ծիլեր էին բողոքած նոր կեանքի մը համար: Հոն միշտ, ուր առիթը ներկայացաւ, երբ կառավարութիւնը չարգիւց, Հայերը անփոնչ յատ աջդիմութիւններ ըրին երկրի լսա ագոյն զարգացման ու բարձրակրթութեան ուղղութեամբ: Իրենց անարգաւանդ բարձրաւանդակներուն և մեկուացած Պաշտամայրերուն վրայ, խաչնարածութիւնն ու նողազործական մշակոյթը հասցուցին բարձրաւանդական զարգացման մէջ մուտքական հարաւարութեամբ հիմերը դրին, ինչպէս օրինակ՝ Սերաստիան Տիգրանի: Առանեալի, Պոլսու և Եզմիրի մէջ սեղանաւորութիւնը կը գոնուէի: Անոնք էին զարձեաւ, որ օսմ պետութեան կրուգը բացական եցին, և


ամէն ոք, ով մերձաւոր Արեւելքի պատմութեանը ծանօթ է, պիտի համեմատէր Հայերու խոստմնալից զարգացումը, Յոյներուն հետ ինչպէս որ անոնք դար մը առաջ էին: Սակայն այս բոլոր յոյսերը պէտք է թաղել, որովհետեւ այն բովանդակ շրջանին մէջ, ուր մենք թափառեցանք, բացառեալ Պօլսէն, այլեւս հայ չըկայ: Մէկուկէս միլիոն աշխատասէր գիւղացիներէն, արհեստաւորներէն եւ արտեստագէտներէն կը մնան միայն քանի մը հազարներ, տասը հազարներ, որոնք կամայ ակամայ իսլամութիւնն են ընդունած: Ինչ որ ժողովուրդէն դեռ մնացած է, արաբական անապատին ևզերքները կը յածի:



ԾԱՆՈԹ.— Այս յուսահատ վերջաբանը տրամաբանական է, որովհետեւ յօդուածի գրուած պահուն, պատերազմիք դեռ կը շարտնակուեր, եւ տակալին բիրս ու վայրագ ուժը յաղբական եւ իրաւումիմին վրայ:



ԿԱՐՍԻ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔ



ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ ՔԱՂԱՔ

# ՏԱՏԵԱԱԿԱՆ ՀԵՏԵԻԱՆՔՆԵՐԸ

## ԼԵՓՍԻՌԻՍ

Պատկերացնելու համար թէ ինչ տնտեսական հետեւանդներ ունեցաւ Հայ ժողովուրդի տարագրումը, պէտք է նախապկս պարզաբանել՝ թէ Հայ տարրը քանի՞ տօկոսը կը կազմէր այն վիլայէթներու ընակչութեան, որոնք զիշաւորաբար ենթարկուեցան մնձ աղէտին։ Հայկական բնագաւառներուն մէջ, այսինքն, արեւելեան նահանգներուն եւ Կիլիկիոյ մէջ, Հայ բնակչութիւնը կը կազմէր ընդհանուր ազգաբնակութեան աւելի քան 25 առ հարիւրը, արեւմտեան Փոքր Ասիոյ, Պրուսայի եւ Խզմիտի շրջաններուն մէջ 10 առհարիւր, եւ Պոլսոյ մէջ 15 առհարիւրը։ Դուքս համերով արեւելեան նահանգներուն շրջապատը տարածուող զուտ քրտական շրջանները, ինչպէս նաև զեղելով Տրավիզոնի նահանգը, ուր Յոյները Հայերէն ստուարթիւ են, կ'ունենանք խակական Հայաստանը (որպէս պատմական եւ ազգագրական զաղափար) արծանագրած։ Այս հայկական բարձրաւանդակի հողամասին վրայ Հայերը կոր հաշուով կը ներկայացնէին բնակչութեան 39 առ հարիւրը։ Եթէ այս թուին վրայ գումարենք Ասորական քրիստոնեաններն ալ՝ (նեստորականներն ու հալտէացինները) 4.6 առ հարիւր, այն ատեն այս շրջաններուն մէջ քրիստոնեայ բնակչութիւնը կը կազմէր ոչ պակաս քան 43.6 առ հարիւրը բովանդակ ազգաբնակչութեան։ Հայկական եւ Ասորական բնազընցուած տարրերու տնտեսական արժէքի մասին վճիռ արծակելու միջոցին, պէտք է նկատի ունենալ, որ Թուքերը այս շրջաններուն մէջ միասին հաշուելով նաև նուազ քաղաքակրթուած թիւրքմէնները, ընդհանուր ազգաբնակչութեան 25 առ հարիւրը միայն կը կազմէին։ Խոկ մասցածը խառնուրդ մըն է Քորդերու, Գրզբաշներու, Լազերու, Զէրքէզներու, Եէզիտներու, Եւլն. բացարձակ անբաղաքակիրթ ժողովրդական տորբեր։

Հայ տարրի բնացնցումը կը նշանալի ոչ միայն նուազումը Անասուրի բնակչութեան 10-25 առ հարիւր, այլ նաև բան մը, որ շատ ծանր կը կցնէ, արտախումը խաղաթակրօնին ամենաբանկացին եւ Տէսնապկս ամենազարգացած տարրին։

Այն կարծիքները, զորս զերման մամուլը կազմել տուած է

Հայերու նկարագրին եւ անոնց Թիւրքիոյ մէջ ունեցած նշանակութեան մասին, պարզապէս տգէտներու կողմէ է ներշնչուած: Ենդն ու կրակ առած մը, որ 22 տարիներէ ի վեր գերման օրաթիւրթերուն մէջ կը շրջի, և զոր նոխնիսկ զարգացածներն ալ չեն անզօններ կապէլը, առ հասարակ կը կազմէ անոնց բովանդակ թիւնական ծանօթութիւնը Հայերու մասին: Սրիւելքի մէջ այս առածը կ'արտաքրուի, երբ անպատճեկ ուզնենք երեայ մը, յոյն մը, ուայ սր: Արովինեւու Յոյները, Հայերը և Հրեաներն են, որ կը մասնակցին փառաւականական արտածումն և ներածումններ: Մինչդեռ թուրքը մանրավաճութիւններին անդին երեւք չէ կրցած անցնիլ և ասկէ զար (պաշտօնչութիւնը բացառեալ) մնացածը կազմած է զիւղացիութիւնը: Երբ իրերու այս վիճակը բազարակթա-պատմական տեսակէտով նկատի ունենամք, կը տեսնենք որ թուրքին հականքանը հային, յոյնին և հրեացին դէմ ուրիշ շարժաւիթ չունի (կրօնականը մէկդի թողած), եթէ ոչ այն բնական հականքութիւնը, որ կայ բնական և դրամական տնտեսութեան, նախնական հողագործական մշակութիւնը: Երբ կրկի սկզբնաւած ճարտարարուեստական քաղերու միջեւ: Երբ 1909ին Կիլիկիոյ մէջ առանց պատճառի, և անմտաքար 20,000 Հայեր, երիտասարդ թուրքերու զօրագունդերու մասնակցութեամբ կոտորուեցան, ամենէն առաջին գործը, զոր թուրք զիւղացիները տեսան, այն էր, որ հարիւրէ առելի ցորեն ծեծելու մերենաներէն մնծաւը և բոլոր շոգեարօնները փնտացոցին, զոր հայ զիւղացիները եւրոպացին ընդունուած՝ կիլիկիան դաշտի հողագործութեամբ կը ծառայեցնէն:

Թղթակիցննոր, որոնք Հայերը — «խարեթաներ և զողեր» կը ներկայացնեն (դարձեալ միեւնոյններն են, որ Սերպ ազգը ընորոշելու համար կը գործածեն «ոչխարի գող» դարձուածքը), ուրիշ բան մը չեն ապացուցներ առողի, բան իրենց տգիտութիւնն ու ուղեղի անշակութիւնը: Թիւրքիոյ Հայ ժողովուրդը կը բազկանար 80 առ հարիւր հողագործներէ բազարացին բնակչութիւնը, միմիայն փաճառականութեամբ բնակ չէ եղել զբաղած, ալ նաև նոյնքան տառար թիւնով ներկայացուցած է արհեստաորութիւնն ու բոլոր արատ կոչութեանը:

Թուրքերը իրենք ալ անկեղծօրէն կը խոստվանին թէ իրենց ժողովուրդը փաճառականութեան համար տաղանդ չունի: Երբ առոր հակառակ եւրոպական բնադրաներ կը կարծեն թէ թուրքը փաճառական տապարէզի վրայ ոչ մէկ արժէք կը ներկայացնէ, միմիայն անոր համար է որ «ճարտար ու նենզամին» Հայերու, Յոյներուն և Հրեաներուն հետ չի կրնար մրցի, և որ այդ «ճարտար» թուրքերը կը զրան թէ դարերէ ի վիր թոյլ տուած են «քիւտառնեատներէ ու Հրեաներէ զուխնուն տակ» — միրտի մարդ կը շուարի թէ այս միրտը փաշա ու պէյ ժողովուրդին ինացական թեամբնի վելոյական մը կարելի է տալ:

Նոյնիսկ կոնքը չէ կարելի պատասխանատու բռնել Թուրքերու վաճառականութեան մէջ ունեցած տպիկարութեան համար: Որովհեան Պարսիկներն ու Արաբները կը տեսնամք՝ թէ ինչպէս Հայերու և Յոյներու, դէմ կը պրցին, և որք արդէն ապացուց է անոնց գործէ, հանգացածութեան: Ու եթէ առոնց լիզուազիտութեան պակասի արգելվները ըլլան, բացարձակ ընդունակ են մրցակցութեան: Այն կարծիքը թէ, Թիւրքիոյ մէջ քրիստոնեաներու զարդերը, յար և նեան և միջադարեան երէտկան հակածանիքն, և նետեաբար ժողովրդացին կրի պատմկումի արդիւնք, և զերազգագի կատաղամը մը ուզուած վեղերութեան դէմ, իրականութեան մէջ զորի է ամենանշնչն նիմքէ: Թուրքիոյ մէջ զարդերը կը կազմակերպուին կառավարութեան ծուրով, և որից ոչ ոքէ:

Աւելի պատշաճ կրնայ ըլլայ այն մուածումը, թէ զարդերով ըրբառնէ, կառավարութիւնը ընչելով, կառավարութիւնը կը խորհի օգնած ըլլալ թուրք փաճառականութեան:

Պարանիսան պատերազմի թիթացքն, երիտասարդ թուրքերու կոմիտէի անդամներէն, կառավարական պաշտպանութեամբ փորձուեցաւ՝ պօրոժովով լիւանի յունական և հայկական փաճառականութիւնը: Ընկերութիւններ կազմուեցան, որոնք նպատակ ունէին զիւղացի յաճախորդութիւնը, որ իր զումները յոյն և հայ փաճառականութիւնը: Կընէր, իրենց բաշել ու համոզելով և սպառնալով զանոնք իրենց մինչ այսօրուան հայթայթիւններէն անցաւել: Գիւղացիները, որոնք բաշարները կերթացին, կը ծերբազարէին և շիտակ թուրք փաճառականութեան կը քշուեն, այսանու ընկելու համար իրենց առաւորը: Ասկայն ծեռք չը գեցնի ինչ որ կը ցանկացին, և այն ապրանիները, զոր կրցան փաճառակ հանելու չափազանց ուռղ զներով ծեռք ըլլիք: Կիւղացիները կը դիմէին իրենց հինաւորց հայթայթիւններուն և իրենց նեղ կացութիւնը անսոնց ողբարով խորհուրդ կը խնդրէին, որով նարաւոր դառնար իրենց հաւատակիցներուն ծեռքն ապաստիլը: Ասոնք չափազանց ուրախ էին, երբ պօրոշի ժամանակամիջոցը վերջ գտաւ և իրենց վերատին զնումները կրնայն անփանզար կատարել Հայերէն և Յոյներէն, որոնք շատ լաւ կը մերարկուէին և ծախուծ ապրանինի ալ պահանջուած գնին արժէրն ունէին:

Գերմանիոյ մէջ ալ փաճառականութեան կարելի է հանդիպի, որուեր այն կարծիքն ունին թէ առելի լաւ պիտի ըլլար, փոխանակ նայ կամ՝ յոյն փաճառականութեան, Թուրքերու նեա յարաբերութիւն թէ իրենց իշխանութիւններէն ունին անոր: Շատ մը փաճառականութեան այն կարծիքն ունին թէ իրենց թուրք փաճառականութեան հետ յարաբերութիւն մէջ են, և բոլորովին կանգիտանան՝ թէ իրենը իշխապէս և բաշտակար միայն Թուրքիոյ նայ, յոյն և իրեայ միրմաներուն մատ է որ զործ ունին: Այս Թիւրքիւնցութիւնը անկէ կը բախի, որ

անոնք ամէն մէկ ֆէս ծածկող՝ թուրք կ'ընդունին: Հայ տարրի բնա-  
ջնումով, ասոնց ունեցած կորուստները աչքերնին զոյգ բանալ պիտի  
նակութիւնը:

Մինչ Անգլիան իր Թիւրքիոյ յաճախորդներուն ծախած սու-  
րանքներուն համեմատաբար կարճ պայմանաժամերով վարկեր միայն  
կու տայ, ասդին գերման եւ աւստրիական վաճառականութիւնը  
Թիւրքիոյ հետ, մասնակի վաճառքներ բացառութիւնն  
ներկայացնէ տեսակ մը վարկի առուտուր, որ վերջին տասնամետ  
կին տարուէ տարի անող ծաւալում է գտած: Այս գործառնութեանց  
մէջ առաջին գծին վրայ էին հայ ֆիրմաները, ասոնցմէ յետոյ կու  
գային յունականն ու հրէականները, որոնք մեր դրամաստոներու  
միջնորդութեամբ կը գործակցէին մեր առաջնակարգ արտածումի  
ֆիրմաներու հետ: Սրդէն այս վարկացին գործառնութեանց ծաւա-  
յականութիւնը կ'ապացուցանէ՝ թէ հայ, յոն և հրեայ ֆիրմաները  
ինչ ընդարձակ աստիճանի վրայ կը վայելէին մեր վաճառականա-  
կան աշխարհի վատահութիւնը: Առանց նկատի ունենալու այն փաս-  
տը, թէ այս ֆիրմաները իրենց կողմէն ապրանքները միջին հաշուով  
6-9 ամսուան վճարումի պայմանաժամով ծախելով ու հազիւ թէ  
տարիէ մը առաջ դրամը զանձելով հանդերձ, աննշան բացառու-  
թեամբ մը իրենց գերմանական պարտասէրերուն վճարած են:

Այս ներածման վաճառականութեան հիմոնքը կազմող վար-  
ու մանրավաճառները, ներածող ֆիրմաներուն շարունակարար մնջա-  
մնջ գումարներ կը պարտին, անպէս որ Հայը, ինչպէս նաև Յոյնն  
ու Հրէան թուրքերու մշտական պարտատէրերն են: Իսկ թուրքը իր  
այս ընականօրէն պարտականի դրութիւնը կ'ընդունի որպէս կախ-  
եալ վիճակ մը (որովհետեւ ան կը մոռնայ թէ պարտական մնացած  
դրամի փոխարէն ապրանքներ է քաշած) եւ չարանախանձօրէն կը  
խորի ընաջնջել քիստոնէական եւ հրէական վաճառականութիւնը,  
որով թէ ինքը կ'ազատի իր պարտքերը վճարել եւ թէ տնտեսապէս  
ալ աւելի նպաստաւոր կացութեան մը տէր կը դառնայ: Այս Թիւր-  
հասկացողութիւնը հովանաւորող քաղաքականութեան մը հետեւ անկր-  
ները ոչ միայն հայ վաճառականը կը կրէ, որ ասպարէզէ անհետա-  
ցուած է, այլ նաև գերման եւ աւստրիացի գործարանատէրը, ար-  
տածողը եւ մասնակցող դրամաստոնը:

Մեր աչքին առջևն ունինք միայն մէկ հաստ պօլսական նե-  
րածումի ֆիրմայի յաճախորդներուն ցանկը, որը ընդհանրապէս իր  
ապրանքները ըերեւ է տուած Գերմանիայէն եւ Աւստրիայէն: Այս  
ֆիրմայի անյուսալի ապառիկները ներկայիս կը հաշուուին 13,922  
օսմ. հնչուն ոսկի (մօտ 280,000 մարք): Այս գումարը բաժնուած է  
ներքին գաւառական 42 զանազան քաղաքներու մէջ զանուող 378

առեւտրականներու վրայ: Այս անյուսալի ապառիկները Հայերու  
տարագրումի պատճառով անգանձելի են: Այս 378 յաճախորդները  
ամէնքն ալ իրենց պաշտօնեաներով, ապրանքներով եւ արժեթղթե-  
րով երկրի երեսէն անյայտացած են: Եթէ ասոնց մէջէն դեռ ապ-  
րանքներ ալ գտնուէին՝ ասոնք ալ արաբական անապատի եզերքները,  
որպէս մուրացիկներ կը թափառին: Զանազան քաղաքներու մէջ  
տարագիրներու ստացուածքի հաշուելարդարի համար կառավարու-  
թեան կողմէ զրկուած յանձնախամբերը մէկ նպատակ միայն կը հե-  
տապնդեն, որ է, Հայ ժողովուրդի սեփականազրկումը առերեւոյթ  
իրաւական կարգերով քօղարկել:

Գերման վաճառքի Թիւրքիայ ներմուծումը զիսաւորաբար Հա-  
յերու ծեռքն էր: Յոյները աւելի արտածմամբ էին զրադած քան նե-  
րածումով:

Ճարտարարուեստի բոլոր առարկաները արտասահմանէն է որ  
Թիւրքիայ կը ներմուծուին: Այս, մինչեւ իսկ ֆէսը, որ շատ կարե-  
ւոր եւ զբեթէ կրօնական զգացումով մաս մը կը կազմէ թրբական  
ազգացին տարագին, Աւստրիոյ եւ երկու տարիէ ի վեր ալ Գերմա-  
նիոյ մէջ կը պատրաստուին: Թէպէտեւ Պօլսոյ մէջ 30 տարիներէ  
ի վեր ֆէսի գործարան մը գյուղթիւն ունի, որը սակայն մինչեւ այս  
օրս դեռ չէ սորված, մրցելու ընդունակ ապրանք մը հանել: Իրազեկ  
ազրիւրէ Թիւրքիոյ ներմուծման վաճառականութեան վիճակի մասին  
հետեւեալը կը տեղեկացուի.

— «Հետեւեալներն են ներմուծման զիսաւոր վաճառքները.  
Քամբակեայ եւ բրդեայ ասուիներ, բամբակեայ դերձաններ, հիւս-  
ուածքներ, նորածեւութեանց առարկաներ եւ ամէն տեսակի զգես-  
տեղինաց ապրանքներ: «Տեսէ՛ք», — կ'ըսէր թուրք մը, «ամէն ինչ  
որ ես կը կրեմ, բացի մօրուքէս, ֆրէնկիստանէն (Եւրոպա) կուզայ:  
Եթէ այս ֆրէնկները (Եւրոպացիք) ըլլացին, մննը ստիպուած պիտի  
ըլլացինք, Աղամ-Եւայի ժամանակուան պէս մօրէ մերկ շրջիլ: Մե-  
րենաները կը ներմուծուին Գերմանիայէն, Անգլիայէն եւ Ամերիկա-  
յէն. երկաթեղիններն ու պողպատեղինները Գերմանիայէ եւ Անգլիայէ-  
ու մասամբ ալ Ամերիկայէն. շինութեան փայտը Աւստրիայէն, Ռու-  
մանիայէն եւ Շուէտէն, վերջերս նաև Պուլկարիայէն: Ցէմէնթն (չի-  
մէնթո) ու աղիւսը Ֆրանսայէն կուզան. շաքարը Աւստրիայէն, Ռու-  
միայէն, վերջերս նաև Թերմանիայէն, թէպէտեւ Թուրքիան ճակըն-  
դեղի մշակութեան համար ահազին եւ շատ նպաստաւոր հողեր ունի  
անմշակ թողած: Նոյնիակ տեղական ալիւրը նաւահանգիստ-քաղաք-  
ներու մէջ ես կը մղուի ուուսական, ուումանական եւ ֆրանսական  
ալիւրներով: Թիւրքիոյ բովանդակ ճարտարարուեստը կը բաղկանայ  
քանի մը գործարաններէ Պօլսոյ, Իզմիրի, Տարասնի եւ Մերսինի մէջ:  
Եւ սակայն այս ծեռնարկութիւններն ալ մասամբ Եւրոպացիններու  
եւ տեղական քրիստոնեաններու դրամով եւ ղեկավարութեամբն է որ

կը գառնան: Գորզի ճարտարարուհանի ծաւալումը երկիրը կը պար-  
ար ծեռնարկողներուն եւ արտածողներուն, որոնք զրեթէ բացառ-  
ուհանի մնածագոյն աշխատաւորներն են: Այս ճարտարարո-  
ւուց հետացած են Հայերու տարագրութեամբ, ինչպէս նաև Գոր-  
զինից Կիլիկիայի մէջ մոցոցած բարերակի մշակոյթը մնասուած:  
Ներածման ամենամեծ մասը Հայերու ծեռըն է: Հայկական վաճա-  
ռականական մնածագոյն առուները եւ բուպայի ճարտարարուհանի բա-  
զարներուն մէջ: Գնումներու մժերանցներն ունին իրենց: Հայերը  
հակառակ իրենց ճարտամքաւոթեան, ամենայնցն բացառութեամբ,  
ինչ որ անխուսափելի է վաճառականութեան մէջ, եւ բուպայի հայ-  
թայթիչներուն հետ ունեցած իրենց առեւտրական յարաբերութեանց  
ընթացքին՝ բացարձակ ճշգապահ եւ պատուառոր են գտնուած: Եւ  
եթէ այսօր գերմանական վաճառականութեան մէջ թուրք առեւ-  
տրականը լաւ համբաւ մը կը վայելէ, այդ բանը ան կը պարտի հայ-  
պիրմաներուն: Արտօնութեան բաց զեկույ մէկ երկու Մալուխիցի տէօն-  
մները (մանուսական իրանենք) եւ Մէջարտիները (սպանիական-  
իրեաներ). բովանդակ Փոքր Սահոյ մէջ մէկ կամ երկու ըլ զառ, զո-  
յութիւն չունի ոչ մէկ զառ թրբական ֆիրմա մը, որ վաճառական-  
ական զործառնութիւն ունենայ արտասահմանի հետ: Թէ եւ մինչեւ  
այսօր թուրք կառավարութիւնը ոչ մէկ վայսենի վաճառական-  
ական վիճակոցը թիւնի մը ի ճարտարակած, բաց եւ այնպէս թրբ-  
ական մէծ նաւահնազիստներու ներմոծումը, Սուրբան մէջը չը  
հաշուած, եւ այն ալ Պոլիս, Իզմիր, Տրավեզն, Սամսոն և՛ Մերսին,  
որոնք եւ բուպայի հետ ուղարկի յարաբերութեան մէջ են, կը զնա-  
նասուի 15 միլիոն թրբական ունիք (մոտ 300 միլիոն մարք): Այս  
ներմոծումը ամենամեծ մասով հայ մէծ վաճառականներու ծեռըն է:

Երկրի արտածումը անցեալին մէջ զրեթէ բացառարար և բո-  
ւական և յոնական ֆիրմաներու ծեռըն էր: Հայերը այս ձեռ-  
նարկին մէջ կը խաղացին միայն միջնորդի դերը, երկրի զանազան  
ճարտադրութիւնները վաճառականական ճարտարականները ըերեխով և  
օրինակի համար, յանձնելով յոնական և հայկական յանձնակա-  
ռարներուն, առնոր որ իրենց կարգին ծախելու եւ բուպական ար-  
տածման ֆիրմաներուն: 20 տարիէ, ի վիր հայերն ալ ուկած են ար-  
տածումի զբաղի, և շատ կարճ ժամանակամիջոցի մը մէջ այն-  
քան առաջ տարած էին, որ ընդհանուր պատերազմն առաջ, մաս-  
տամբ հայկական ֆիրմաներու միջնորդ մը կը հայտնի մէծ մա-

եզմիրի երկու հայ մնածագոյն ֆիրմաները, միայն իրենը, Իզ-  
միրի բովանդակ արտածման զրեթէ, 20 առ հարիւրի զործառնու-  
թիւնի կ'ընեն, որու ամբողջական զումարը 5 միլիոն ունիքի կը հայ-  
տի: Վերջին տարիներու ընթացքին հայկական ներքին զաւարի ֆիր-

մաները սկսած էին իրենց վաճառքները, զիսաւորաբար երկրի ար-  
տադրութիւններ, առանց նաւահնազիստներու յանձնակատարներու  
միջնորդութեան, ուղղակի եւ բուպային ու Ամերիկային ծախել եւ  
կամ իրենց հաշույն ծախութեան ծգել: Այս գործառնութեան արագ զար-  
գացումին շատ նպաստեցին Եւրոպայի և Ամերիկայի մէջ հաստատ-  
ուած հայ ֆիրմաները: Զափազանցութիւն ըլ պիտի ըլլայ, եթէ  
ըսնից, թէ բովանդակ թրբական վաճառականութեան ներածման  
60 առ հարիւրին աւելին, եւ արտածման 40 առ հարիւրը արտա-  
սահմանի հետ. իսկ ընդհանրապէս տեղական վաճառականութեան  
ամենամուազը 80 առ հարիւրը հայերու ծեռըն է եղած:

Հայկական այս վաճառականութեան միմիայն դեռ Պօլոյ  
եւ Բզմբիրի վաճառականութեանները կը մնան, որոնց ընակցութիւնները  
ընդհանրական տարագրումէն, մինչեւ այսօր իննդրուած կը մնան:  
Ներքին զաւառներու ամբողջական վաճառականութիւնը, իրեն բո-  
վանդակ ապրանքի մժերանցներով ու արժեքներով, և ինչ որ ա-  
մենասուակային է, բոյքը արժեքները ստեղծող բազու կ'ներով ընազնո-  
ւած է: Տնտեսական լինաները, որոնք չեն ամենանախակուիր մի-  
միայն ներկայի ահաւոր կորուսներով, այլ, որ հետզինուէ նոր երե-  
ւան պիտի զան իրենց բովանդակ խոշորութեամբ, ամենէն առաջ  
Գիրմանիան ու Աւստրիան պիտի ազդուին անտեղի: Հազին թէ  
աւելորդ խօսք մը կայ Հայէպի ամերիկան հրապառութիւն 1915 թ.  
աւելորդ խօսք մը կամ Հայէպի ամերիկան հրապառութիւնը նու-  
օգոստոս 15-ի տեղիկացքին մէջ, որ կը վերջանայ հնաւեւալ խու-  
րերով, որպէս հզրակացութիւն:

«Ներքնազուատի վաճառականութեան 90 առ հարիւրը Հա-  
յերու ծեռըն է, արդիւնին այն է, որ այսօր երկիրը իր կործանու-  
մին դէմ դիմաց է կեցած: Եւ որովհենև գործառնութեանց մնած  
մասը վարկով կը դառնար, աշբառու վաճառականներ հարիւներով,  
որոնք նայեր չեն, մանկութեան են զաւառականութիւնը չի  
բացառութեանը բովանդակ տեղահանութեան վայրերուն մէջ չի  
գտնուիր ոչ մէկ հաստ որմնադիր, պայտար, ղերձակ, հիւսն, բրուտ,  
զունուիր ոչ մէկ հաստ որմնադիր, պայտար, ղերձակ, ղեղագործ, թժիշկ, վաս-  
փանագործ, զունուիր, կօշկակար, ուկերիչ, ղեղագործ, թժիշկ, վաս-  
փանագործ և կամ ուրիշ կոչումով մէկը և ոչ ալ վաճառական մը:  
Երկրիր իսկապէս ողորմիլի վիճակի մըն է հասած»:

Հաստ հարցական շահ մըն է, երբ ներքին զաւառներու հայ  
ժողովուրի ամբողջական տաշուածուածքները (տուներ, կալուածներ,  
ինչքիր, ապրանքներ, տան սարքուածքներ, պարէններ, նոյնինուկ հա-  
զաւառնուներն ու կօշկեները բացառութիւն ըրյալով), կառավարու-  
թեան ծեռըն անցան և կամ աժանազին ու յանձախ ծրիարար բաժ-  
նուեցան թուրք և ընակցութեանց: Այս զանգուածային յա-  
փշտակութեանց վրայ, որու նաևնը պատաստթեան մէջ հազին թէ  
արձանագրուած կայ, և որ միմիայն թրբական իրաւական կարգե-  
րու ընդունումը նուրաւոր է, անկարգի և որ օրնութիւն մը հանգ-

չի: Մարդ վաճառական մը սպաննելով՝ ինքը վաճառական չի դառնար: Արհեստ մը կարելի չէ իւրացնել, գործիքները փնացնելով: Յանցառ բնակուած երկիր մը արզասարեր չի դառնար, երբ անոր ամենաժրաջան աշխատաւոր բնակչութիւնը կը բնաջնջուի: Քաղաքակրթական զարգացումը նոր զարկ մը չի առներ, երբ անտեսապէս գործունեայ, դպրոցականապէս կազմուած եւ ամէն տեսակէտներով յառաջադէմ տարրերը, որոնք ընդունակ էին արեւելքը արեւմուտքին կամրջելու, որպէս քաւութեան նոխազներ անփութօրէն ի զուր կորսուած դարերու, անապատները զրկել: Ուրիշին իրաւունքը ոտքի տակ առնելով՝ մարդ իր սեփական իրաւունքի գիտակցութիւնը կ'ապականէ: Թող անցողակիորէն անժողովրդական պատերազմի ժողովրդականութիւնը ոչ մահմետական բնակչութեան մասի՝ ամէնէն առաջ Հայերու, եւ մասամբ ալ Սիւրբացիներու, Յոյներու, Մարօնիւներու եւ Հրեաներու բնաջնջումով ու կողոպտումով՝ թրքական խոժանի աչքին բարձրացած ըլլայ, խելքը զիսին մահմետականները սակայն, երբ նշանարեն ընդհանրական վնասը, որ պետութիւնն է կրած, պիտի ողբան թուրքիոյ տնտեսական կործանումը գուառնակակիծ արցունիներով, ու պիտի զան այն վճռին՝ թէ թուրք կառավարութիւնը ներքին պատերազմով անբաղդատելիօրէն շատ բան կորանցուցած է, քան ինչ արտաքին պատերազմով կրնայ վաստիկի:



## Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ա Կ Ն Ա Ր Կ

### Փ. Ռ Օ Հ Ր Պ Ա Խ

Ամենահին ժողովուրդը, որ կ'երեւայ Հայաստանի հողին վրայ՝ Խալիխացիներն են, առաջին հազարամեայի սկիզբը նախ քան Քրիստոս: Կ'երեւի թէ այս տեղական անունն առած են Խալդիս անունով ազգային Աստուծմէն, որու տաճարը շինուած էր Վանայ բերդի ժայռերուն վրայ: Ասորական սեպազիր արծանազրութեանց մէջ այս երկիրը կը կոչուի Ուրարթու-ին, որու բարձունքներուն վրայ զրնեղեղէն վերջը՝ Նոյեան տապանը հանգչեցաւ: Նատ վերջերը միայն, հայկական Այրարատ գաւառի անուան հետ շփոթութեան մը հետեւանքով, հոն գանուող կրիստոնացաթ Մասիսը՝ ստացաւ Արարատ սիսալ անունը եւ դարձաւ տապանին լիուր: Աստուծածանչական Արարատ երկիրը Տիգրիս գետի եզերքին էր, հո՞ն, ուր հոսանքը, այսօրուան կը կրիստոն էր կորպազրէին եւ վարպետ էին հոյակապ քարայրաշինութեան մէջ: Հրաշակի գործ մըն է մասնաւորապէս այն ջրանցքը, զոր խալդէական Մէնուաս արքան, Քրիստոսէ 800 տարի առաջ, իր Վան մայրաքաղաքի ջրաբաշխութեան համար շինել տուաւ Վանը, խալդէրէն թուազա, հիները այնպէս կը կարծէին՝ թէ Շամբանն է հիմնած, եւ այդ խակ պատճառով մինչ այսօր ալ Մէնտրասի ջրանցքը կը յորջորջուի՝ ջրանցք Շամբանայ: Խալդիացիներու ծագման մասին դեռ լուսաբանում մը չը կայ: Գիտնականներէն ումանը կ'ենթադրեն ազգակցութիւն մը Սումերիական, ումանք ալ՝ վրացիական ժողովուրդի հետ: Սեպազիր յուշարձանները ամէնքն ալ ընթեռնելի են, սակայն լեզուի կազմութեան առեղծուածը գետ չէ լուծուած: Ասորական մեծ արքաները յաճախ ծեռնարկած են արշաւանքներու ընդդէմ խալդէական թագաւորութեան, եւ սակայն

Խալդիական թագաւորութիւնը կը յայտնուի քաղաքակրթական բարձրացած աստիճանով մը: Խալդիացիները կը գրէին իրենց սևիական լեզուով ասորական սեպազրէրը գործածելով, ժայռերու վրայ նուրբ արտեսով կը փորպազրէին եւ վարպետ էին հոյակապ քարայրաշինութեան մէջ: Հրաշակի գործ մըն է մասնաւորապէս այն ջրանցքը, զոր խալդէական Մէնուաս արքան, Քրիստոսէ 800 տարի առաջ, իր Վան մայրաքաղաքի ջրաբաշխութեան համար շինել տուաւ Վանը, խալդէրէն թուազա, հիները այնպէս կը կարծէին՝ թէ Շամբանն է հիմնած, եւ այդ խակ պատճառով մինչ այսօր ալ Մէնտրասի ջրանցքը կը յորջորջուի՝ ջրանցք Շամբանայ: Խալդիացիներու ծագման մասին դեռ լուսաբանում մը չը կայ: Գիտնականներէն ումանը կ'ենթադրեն ազգակցութիւն մը Սումերիական, ումանք ալ՝ վրացիական ժողովուրդի հետ: Սեպազիր յուշարձանները ամէնքն ալ ընթեռնելի են, սակայն լեզուի կազմութեան առեղծուածը գետ չէ լուծուած: Ասորական մեծ արքաները յաճախ ծեռնարկած են արշաւանքներու ընդդէմ խալդէական թագաւորութեան, եւ սակայն

Կրցած զայն նուաճել: Ամենատմեծ գօրութեան հասան խաղէացիք իրենց Սրբիսթիս Ա. թագաւորին օրով, որ Մէնուափ մէկ զաւակն էր և ժամանակակիցը Ասորեստանի Սաղմանադար Գ.-ի, ութերորդ դարի առաջին կիսուն՝ նախ բան Քրիստո:

Ամբողջ տթերորդ և հօթներորդ դարերու ընթացքին առ բոկան եւ խալիչական պետոթիւններու միջեւ յարաբերութիւնները կը շարունակուին: Այս յարաբերութիւնը վերջին անգամ կը յիշա- տակուի երեմիայ մարզաբէին կողմէ: Ու այս օրէն խալիչացիններու հետքը իսպառ կը կորսուի: Վեցերորդ դարուն պայօրուան Հայաս- տանը Բնակուած կը տեսնուի բոլորին նոփ նոր, հնդկաներուապա- կան ժողովուրդով մը, որոն պարսիկները Արմինա կը կանչէին: Այս յորջորջումը որդեզրուեցան նաև Յոնիներէն ու Հոռմայեցիննե- րէն: Եւ սակայն այս նոր ժողովուրդը ինքզինքը Հայր կ'անուանէր: Հայերու Հայաստան խոժելը հաւանորէն կապակցութիւն ունի դեռ եւս լաւ մը ըս պարզաբանուած մարդանելողներումին հետ, որ անզի ունեցաւ հօթներորդ դարի վախճանին եւ վեցերորդի սկզբին ն. ք. Ք. պայպէս անուանուած՝ Քիմներիներու վաթորիկը, որ ծածկեց սուա- զաւոր Ասիայի բուժանդակ արևու մտեան մասը:

Բնաւ մորէ ըր պէտք է անցնել՝ թէ հնդկանի բռպական Հայերու կողմէ երկիրը զրաւու ելուի խարդէ ական նախնական ժողովուրդը ընաջնջուեցաւ եւ կամ անյատացաւ: Եւ ասոր համար է, որ ներկայի Հայերը խառնուրդ ժողովուրդ մը կը ներկայացնեն՝ խարդէ ացիներէն ու աշխարհակալ Հայերէն բաղկացած: Եւ այս հանգամանքը, ինչպէս որ նոյնատեսակ ժողովրդական խառնուրդներէն առող կուզայ, տուած է անոնց նկարազրի շեշտեալ զծեր, հզօր դիմացկունութիւն մը եւ բարձր հոգեկան կորու:

Հայերու նոր ժողովութքը մէզի կը յայտնուի պարսից արքայ Դարեհ Ա.ի արձանագրութիւններուն մէջ: Այս այն շրջանին է, երբ վեցերորդ դարի սկիզբները, պարտկական թագաւորութիւնը կը վերականգնէր, նուաճուած ժողովութքներու մեծ ապառամբութենէն յետոյ եւ որոնց թուին Հայաստանը վիրատին կը նուաճէր: Այս վայրկանէն Հայաստանն այցեւս պարտկական նահանգ մըն է: Զմեռատեն տասը հազար Յոյներու Բարերոնէն դէպի Մեւ ծով նահանջը, զոր Քաջնորդուն իր Անապազիսի մէջ կը նկարագրէ, Հայաստանի միդջով կ'անցնի: Պարտկական մեծ թագաւորութեան կործանումն յետոյ, Հայաստանը անուանապէս կը պատկանէր Ալէքսանդրի կալորութեան եւ ասոր ալ վախճանին յետոյ՝ սիւրբիական Սեւելիսկիացիներուն, բայց իրապէս ենթարկուած էր իր սեփական իշխաններուն: Այդպիսի իշխանի մը, Սբթարքիսա անունով, վախսատկան Աննիքալը անոր Արթաքսաթա անունով մացրաքաղաքին վիճակը զծեց: Հայութիւնը իր սեփական հայկական բարձրագանգակէն սկսու շարունակ տարածուի նաև դէպի Կովկասին, Խրանին եւ Միջիային:

պատկանող դրացի սահմանահողերը: Եթ քաղաքակրթութիւնը իրանական էր, նմանապէս իր վերջի արքայական տունը իրանի պարթեւական հարստութեան կողմնակի մէկ շառաւելոն էր: Տէրութեան կարգերը զուտ աւատապետական էին: ազնուականներն ու կղերները տէրեր էին և ժողովուրդը՝ հապատակ: Բազմաթիւ, իրարմէ աշխարհագրականորէն բաժնուած՝ երկիրներու իւրաքանչիւրը կը կազմէր ուրոյն նահանգ մը՝ ինքնայտուկ իշխանի մը կամ ազնուական սերունդի մը իշխանութեան ենթակայ: Հայաստան անցողակիորէն առաջաւոր Ասիոյ մէջ հասաւ հզօրագոյն գիրքի մը, երբ Տիգրան Ա.-ին (90-էն մինչեւ 55 թիւը Ք.-է առաջ) յաջողուեցաւ Սիւրիոյ աւատապետական իշխանութեան փլատակները իրեն երկրին կցել եւ յաղթահարել պարթեւները: Տիգրանակերտի մօտ Լուկոսուսին պարտուիլ սակայն (66 Ք.-է առ.) վերջ տուաւ այս կարճատեւ փառքին: Քրիստոսի 66 թուականին, Ներոն կայսրը իրանական մեծ արքային եղբայրներէն մէկը՝ Տէրիդատէս (Տրդատ) պարթեւը, Արշակունեաց տունէն, ճանչցաւ որպէս նուովիշական փոխարքայ Հայաստանի: Յաջորդող դարերուն մէջ, Հայաստանը մէկ կողմէն պարթեւական թագաւորութիւնէն եւ միւս կողմէն Հռոմէն հալածուելով հանդերձ, մնաց իսկապէս զրեթէ անկախ: Երբ Իրանի մէջ, Քրիստոսի 226 թուին, պարթեւաց թագաւորութիւնը նոր պարտկական Սասանիստներու ծեռարով կործանուեցաւ, Հայաստանի մէջ պահպանուեցաւ Արշակունեաց իշխանութիւնը: Թէուոս կայսրը Քրիստոսի 387 թուին հաւանեցաւ Պարսիկներու հետ Հայաստանը բաժնել: Պատիկ կոտր մը միայն Հռոմէն պատկանեցաւ, չորս հինգերորդը մնացաւ Պարտկաստանին, որ 428ին հայկական թագաւորութիւնն ալ վերջ մը դրաւ: Այս օրէն մինչեւ Իրանի մէջ՝ Սասանիստներու անկումը, հայ աշխարհը մնաց մեծ մասումը պարտկական նաև հանգ մը, միայն թէ հայ կառավարիներով:

Այս ազգական թէ ույ զառավարութեան ներքին վճռական մէկ դէպքն է, չորրորդ դարու սկզբին Տրդատ թագաւորի ըրիստոնէութիւնն ըստոնիկը: Հայաստանը առաջին երկիրն եղաւ, որ ըրիստոնիկան կրօնը ըստոննեց որպէս հրապարակացին դաւանանք. Մեծն կոստանդինի մկրտութենէն երկու տասնեակ տարիներ առաջ: Թէ-պէս բայ ական երկար տեսեց, մինչև որ այս նոր հաւատքը ժողովրդին մէջ հիմք դրաւ, բայց եթք այս անզամ մը կատարուած էր, Հայերը յամառ մոլեսանդութեամբ մը անոր պինդ փարեցան: Բանի և յամառ հակածանիք փորձ մը ծեռնարկեց եզտեկերդ Բ.-ը (Յազգերու): Երանական մազուկ ականութեան մոցնելը, առաջ բերաւ Հայաստանի մէջ ժողովրդական զարհութեիք սպառակրութիւնն մը, և պատճառ զարձաւ տասնեակ տարիներ տեսող կրօնական յունաստան պատերազմներու: Վարդան Մամիկոնեամբ, զեռ մինչև այսօր Հայերու ազգային գիտակցութեան մէջ ժողովրդական ամենա-

մեծ հերոսներէն մէկը, կուուի ղեկավարն էր: Ան ինկաւ հաւատքի եւ ազատութեան անունով իր բանակի ստուար մասովը, Հայատա-  
տանի հիւսիս-արեւելակողմը, այնքան յաճախ դիւցազներգուած Ա-  
ւարացի հերոսամարտին մէջ: Պարաիկները ընաւ ըլ գաղրեցան փար-  
ծելու՝ կրակապաշտութիւնը բռնի մոցնել, եւ սակայն միշտ ապար-  
դիւն: Երեսուն տարիներէ յետոյ վերջապէս այս հալածանքները  
դարձեալ գաղրեցան: Վարդանի եղբօր տղան Վահան Մամիկոնեա-  
նը, ծեռք բերաւ հայ ժողովուրդին ու աշխարհին, պարսկական գե-  
րբեր Սրաբները յայտնուեցան, Հայաստանն ալ խալիֆայու-  
թեան տակն ինկաւ: Այս ճիշտ այս արարական տիրապետութեան  
միջոցին է, որ հայերու համար ազգային բարձրացումի շրջան մը կը  
մէն կ'ստանայ արքայական թագ: Եւ այսպէսով, աւելի քան չորս  
դարերէ յետոյ, առաջին անգամն է որ Հայաստանի թագաւոր մը  
դրյութիւն կ'ունենայ: Շատ ըլ տեւած՝ Հայերուն կը յաջողուի իրա-  
պէս ինքզինքնին անկախ դարձնել: Այս շրջանը կը տեսէ մէկուկէս  
դարէն քիչ մը աւելի: Այս միջոցին երկիրը բաղմականապէս բաժ-  
նուեցաւ շատ մը իշխանութիւններու, որոնց տէրերը արքայի տիտ-  
ղոս կը կրէին: Բիւզանդիոնն ու խալիֆայութիւնը փոփոխակի աղ-  
դեցութիւն ունէին: Ամենակարեւոր թագաւորութիւններն էին Արծ-  
րունիները՝ Վահան մէջ, եւ Բագրատունիները՝ Անդրկովկասի բարձ-  
րավանդակին վրայ գտնուող Անի մայրաքաղաքով: Այս ժամանակա-  
միջոցին ճարտարապետութիւն, գրականութիւն եւ հոգեւոր կեանըը  
կը ծաղկէին: Արտակարգ էր Հայերու պատերազմական եւ բաղա-  
քական ծիրքերը: Արեւելեան նոովմէական կայսերական գահին վրայ  
շատ մը հայեր են նատած, այսպէս իններորդ դարու սկիզբը՝ Լեռն  
Ե.-ը, եւ շատ ուրիշներ, որոնք ամէնքն ալ հզօր իշխողներ էին:  
Յուստիանոսի ժամանակէն սկսեալ, հայկական գունդերն ու զօրա-  
փարները կայսրութեան մեծամեծ եւ վճռական ծառայութիւններ  
մատուցին: Ճարտարապետութեան պատութեան մէջ մասնաւորա-  
պէս զարմանալի է այն ճշմարտութիւնը՝ թէ Եւրոպայի մէջ առաջ  
եկած նոովմէական ոճը, առնուած է Հայաստանէն եւ այն ալ Արծ-  
րունիներու եւ Բագրատունիներու օրով, ինչպէս որ հայկական եկե-  
ղեցիներու շնութեան ոճի նորագոյն հետազոտութիւնները կը մկա-  
յն:

Տասնեւմէկէն մինչեւ տասներեքերորդ դարը, նախ Սելջու-  
քներու եւ ապա Մօնկօլներու արշաւախուժումը, որ զարհուրելի ա-  
ւերածութեան մատնեց երկիրը եւ բնակչութեան մեծ մասը կոտո-  
րած էին, վերջ դրաւ Հայերու այս միջնադարեան ժաղկեալ բարգա-  
ւածումին:

Սակայն 1080 թուականին Բագրատունի Ռուբէն իշխանի ա-

ու աշնորդութեամբ մաս մը Հայեր Բարձր-Հայքէն գաղթեցին դէպի  
հարաւ-արեւմուտք, Կիլիկեան Տաւրոսներու մէջ, ուր հայութիւնը  
դարերէ ի վեր արդէն տարածուած էր:

Հու առաջ եկաւ այսպէսով Կիլիկեան թագաւորութիւնը, որ  
մինչեւ տասնըրբերորդ դարու վերջը, զերազանց քաջութեամբ  
պաշտպանուեցաւ Սելջուքներու, Մօնկօլներու եւ Եզիզուացիներու  
ուսնձգութեանց դէմ: Կիլիկեան թագաւորները սերտ յարաբերութեան  
մէջ մտան Արևեւուտքի հետ. մանաւանդ խաչակրաց արշաւանքներու  
միջոցաւ, որոնցմէ կարեւորագոյնները Կիլիկեան Հայաստանի ընդ-  
մէզով անցան: Մէկ դարու չափ Հայերն ու Եւրոպացիները շփման  
մէջ էին շարունակ: Լեռն Բ.-ը 1015 թուին գերմանտկան Հէայնրիխ  
Զ. կայսրէն ընդունեց արքայական թագը, եւ կը ճանձնար ինքզինքը  
արեւուտեան կայսրութեան հպատակ իշխանաւոր մը: Հայոց Կիլիկ-  
եան թագաւորութեան ներքին կազմակերպութեան մէջ ալ մտա-  
եւրոպական աւատապետական կարգ ու սարքի ազդեցութիւնը, մա-  
նաւանդ Ֆրանսացի հետ յարաբերելով: Ռուբէնեան տոհմի սպառու-  
մէն վերջը, կանացի շառաւիղով Լուսինեան գերդատանը գահակա-  
լից Սակայն 1375ին Լեռն Ե. տափուած էր իր վերջին բերդը յանձ-  
նելի: Արևական ներխուժող Մէմլուքներուն եւ Արեւուտք ապաստանիլ: Ասիկա  
նեկ ներխուժող Մէմլուքներուն եւ Արեւուտք ապաստանիլ: Ասիկա  
1393ին մեռաւ Փարիզի մէջ, որպէս տիտղոսով միայն Հայաստանի  
թագաւոր: Այդ ժամանակէն մինչեւ այսօր այլիւս երեւան չէ եկած  
ինքնիշխան Հայ պետութիւն մը:

Անդրկովկասի մէջ խումբ մը պատիկ իշխաններ, մելիքներ, ո-  
րոշ անկախութիւն մը պահեցին: Ասոնք իրենց ծեռքն ունէին Դա-  
րուց անկախութիւնը մը պահանջին: Ասոնք իրենց գրանները եւ  
բարպարզի, Զանգեզուրի, Քէօքացի, Վազախի եւ Լոռիի շրջանները եւ  
որ կազմած էին առանձին իշխանութիւններ, ամէնքն ալ փոքր  
տարածութեամբ, եւ տասներկու երրորդ դարէն մինչեւ տասնըրբե-  
րորդ դարը ի մի դաշնակցելով առնաբար դիմադրեցին մօնկօլեանն  
ու սելջուզիան փռմակներու առավատականին ներխուժութերուն: Ասոնք  
նոյնակէս փրկած էին իրենց հետ մաս մը հայկական բաղա-  
րակթութիւննեն, ինչ որ Կապացուցաննեն այդ շրջանէ մնացած եւ  
այժմ երեւան հանուած արեւելանց ճարտարապետական յուշա-  
րացին նոյնակէս փրկած էին իրենց հետ մաս մը մելիքներ,  
Կարապաղը անկախ. ուր իրարու դաշնակցած շատ մը մելիքներ,  
արշաւակուներու մինչեւ տասնեւութերորդ դարը իրենց ամբողջա-  
պատիկ կենական դիբրը պահպանեցին ընդգէմ մահմետական  
կան եւ կամ կենական դիբրը: Տասնեւութերորդ դարուն՝ մելիքները նոյնիսկ  
դեսպանութիւն մը զրկեցին Գերման կայսեր, Պապին եւ Փիալցի  
կայսրընտիր դուքսին՝ խնդրելով պաշտպանութիւն: Ասոնց կողմէն  
Մելիքները յանձնաբարձրուեցան Պիոտրոս Մէծին: Եւ երբ Ռուսիան տաս-  
ներիներու դարու սկիզբին Անդրկովկասի տիրեց, նախապէս ճանչ-  
ցաւ Մելիքներու աւանդական իրաւունքները, եւ սակայն երկար

չանցած զանոնք թաղեց դրացի մահմետական կալուածառէրերունց տուած իր ծորբներուն տակ:


Հայ ժողովուրդը իր բուն հայրենիքին մէջ, հայկական Տարրուսի հիմքունիքին պարձրաւանդակին, վրայ, տասներմէկիերորդ դարէն սկսեալ նուածուած մնաց նաև Սելիուզիերէն, յետոյ Մօնկօներէն ու վերջապէս Օսմանցիներէն: Տասնեւլից ու տասնեւեօթերորդ դարերուն Պարսկաստանի եւ Թիրքիոյ ազգեցութիւններն իրար բաղնիցան Հայաստանի տոթիւ: Վերջ ի վերջոյ այս երկու պետութիւնները երկիրը իրենց միջեւ բաժնեցին: Տասնեւիններորդ դարու սկիզբին Պարսկական բաժնի մեծ մասը Ռուսիոյ անցաւ, Աղերսանոր Ա.ի օրով, ուռա-պարսկական պատերազմէն յետոյ: Այդ ժամանակէն զութիւն ունեցան ուռասկան եւ թրքական Հայաստանները: Պարսկաստանի ծեռքը մնաց շատ չնշն մաս մը Հայ ժողովուրդէն: Մինչեւ տասնեւիններորդ դարը թրքական Հայաստանի ներքին պայմանները շատ քիչ կը տարրերէն, մնացած ասիտկան Թուրքիոյ պայմաններէն, իթէ կար տարրերութիւն մը, այն ալ ան էր, որ Հայերը քրիստոնեաններ մնացեր էին եւ բարձրաւանդակի վրայ մասամբ համեմատական եւ մասամբ ալ բացարձակ մեծամասնութիւնն էին տեղական ազգաբնակչութեան: Կարգաւորեալ կառավարութեան մը մասին խօսք անզամ կարելի չէ ընել: Քրոնիկան առաջակարարոց ցեղաբեկորները անխնայ կը կողոպտէին ու կը հարստանարէն իրենց ըրբաւոննեայ դրացիները, որոնք, որքան որ նեար էր, կը փարձէին ինքնապաշտպանութիւ: Տասնեւիններորդ դարէն սկսեալ սակայն Հայութեան կուլտուրական եւ քաղաքական վերաբացքը կը սկսի, որ եր սկիզբն էր առած գեռ տասնեւլիցերորդ եւ աւելի վճռականութէն՝ տասնեւութերորդ դարու սկզբին, ի ամիւռս աշխարհի ցրուած ժողովուրդի ծոցէն զեկավարուած, ինչպէս Թուրքիոյ արեւմտեան մասէն, Կովկասէն եւ Եւրոպայէն: Հայ ժողովուրդը, որու մտաւորական կեանքը ժամանակաւորապէս խախտած էր, բայց եւ երբէք մոռած, վերսախն կը կենդանանայ եւ իր ներկայացուցիչները կը ճգնին Եւրոպական հասարակութեանց կարծիքը լուսարանել եւ ծեռք բերել Հայ ժողովուրդին կացութեան բարւորում մը, պաշտպանութիւն անոր մարդկացին իրաւունքներուն, կեանքին ու ստացուածքին: Հայ ազգային կեանքի վերածումը զուգահեռաբար կրնայ բաղդատուիլ յունականին, որ շատ մը տասնեակ տարիներով նին է, սակայն առաջինը չսփազանց հիացումի արժանի է այն բանով, որ Հայերուն համականք Յոյներուն նեղածին պէս, կը պակսի ամէն օգնութիւն եւ համակրանք, այս, նոյնիսկ անոնց վիճակի զիտակցութիւնը Եւրոպային, եւ նեռուն էին, իսկական Սափոյ մէջ նստած: 1878ի Պերլինի վիճաժողովին ներկայ էր նաև իրը ու պաշտօնական ներկայացուցիչ Հայերու կողմէ Մկրտիչ Խրիմնանի, վերջերը պատրիարք եւ կաթողիկոս: Բնակուն է թէ շատ բան մը չկրցաւ ծեռք բերել: — «Աւրիշ-

Ներ երկաթէ դգալներ ունչին, իսկ խմին՝ խաւաբարտէ էր» — այդպէս կըսէր վերադարձին իր հայրենակիցներուն:


բայց եւ այնպէս Պերլինի դաշնադրութեան 61րդ յօդուածով  
պարտականութիւն կը գրուէր Թուրքերուն՝ բարենորոգումներ մըտ-  
ցնել Հայաստանի մէջ: Հետեւեալն է այդ յօդուածը: — «Բարձրագոյն  
Դուռը յանձն Կ'առնէ անյապաղ ամէն բարեկաւումներ եւ բարենո-  
րոգումներ մտցնել Հայէրէն ընալուած նահանգներուն մէջ, ինչ որ  
տեղական կարիքները կը պահանջեն, եւ միջոցներ ծեռք առնել ա-  
նոնց ապահովութեանը համար ընդդէմ Զէրքէզներու եւ Քիւրտերու:  
Եղիսաբէս կը պարտաւորուի ժամանակ առ ժամանակ տեղեկացնել  
մնձ պետութիւններուն, իր ծեռնարկած միջոցներու մասին: Պատու-  
թիւնները պաշտօն ունին հսկելու անոնց գործադրութեան փայ:  
Այս յօդուածը որ Թուրքիոյ Բայիրուն օգնութիւն մը պիտի ըլլար,  
իրապէս անոնց ամենածանր տառապանքներ պատճառեց:

դատել եւ վերջապէս փճացնել: Հայերը մեծ պետութեանց ուղղած իրենց բազմապատկեալ բողոքներով ու ճիգերով պատասխանեցին: Համբարի դժոխային քաղաքականութիւնն ու ծրագիրները փութացուցին Հայերու դիմադրութիւնը եւ խոշոր զոհաբերութեան կամքոյ փարեցան անոնք իրենց դպրոցներուն եւ ամէն տեղ արծարծեցին ազգային հզօր զգացումք: Եւ հակառակ երկար ժամանակ մնացեալ քաղաքակերթ տշխարհէն կորուած Հայ եկեղեցիի օտարացումքն: Հայերու նուիրումը բրիստոնէական հաւատքին՝ էր եւ մնաց անխախտելի: Սուլթանի պատասխանը հայ դիմադրութեան, որ մասնակի ապստամբութիւններով սկսաւ թրքական անտանելի ճնշումներուն դէմ արտայացուիլ եւ անզգիական կողմէ քաջալերուիլ. 1896 եւ 1897ի ահաւոր զարդերն եղան, որ հաքիւր հազարաւոր Հայեր, մասամբ Քուրդերու, եւ մասամբ ալ նաև մոլեւանդ թուրք մահմատական բնակչութեան եւ կանոնաւոր զօրքի ծեռքով կոտորուեցան: Թրքական տմարդի մտայնութեան ինքնատիպ մէկ օրինակն եղաւ Ուրֆայի Հայոց մայր եկեղեցիին մէջ հազարէ տեղի այր մարդոց, կանանց եւ երեխաններու ծուլուվ խեղդել:

Ասոր փայ եւրոպայի եւ Ամերիկայի մէջ կազմուեցան օգնութեան գործ մը Հայերու համար, որոն պատճառ էր դարձած տիեզերական խղճի ընդգումը՝ բարրարու զարդերու ընդդէմ: Ամերիկան, անզգիական, զուիցերիական, գերմանական, գանիական եւ ուրիշ օգնող մարմիններ եւ դրամական մեծամեծ գումարներ Հայաստան փութացին: Գերմանիոյ մէջ ամէն բանէ առաջ Տօրթ. Եօհաննէս Լէվափուսը եւ անոր միջոցաւ կազմուած գերմանական արեւելքի միսիօնն էր, ինչպէս նաև Փատոր Յօհմանի զեկավարութեան տակ Հայաստանի օգնութեան միութիւնը, որ կարեկցութիւնը արթնցուցին եւ շատ մեծ գործ տեսան: Առանց ամերիկան եւ եւրոպական օգնութեան, դեռ այն ատեն Հայ ժողովուրդի մեծագոյն մասը կորստեան էր դասուպարտուած: Կառտվարութիւններու շահագրգութիւնը էր եւ մնաց սակաւ: Եոյնպէս Անզգիան ընդհանուր յայտարարութիւններէ այն կողմը չանցաւ: Եւ սակայն ծեռքի տակէ Հայերուն կ'ապահովնէին՝ թէ կը զիտակցին անոնց վիճակին եւ կարեկից են մեծ տառապանքին, եւ այսպէսով նաև կը զօրացնէին դանոնք այն հաւատքին մէջ, թէ կրնացին հաւատալ Անզգիոյ վերջիվերոյ ընելիք քաղաքական օգնութեանն այ: Գերմանիոյ մէջ, որ նասարակուկան կարծիքը պաշտօնական թրքասէր քաղաքականութեան հետ համբնթաց կ'ընթանար, տրամադրութիւնը հակառակ կերպով և զրեթէ ընդհանուր առումով Հայերու դէմ էր ողջուած: Ամենուրեք այլեւս ըերնի ծանոց զարձած բսի-բսար, թէ առեւ ամենուրեք այլեւս ըերնի ծանոց զարձած բսի-բսար, թէ առեւ տրական Հայերը բարոյազուրկ են՝ պատճառ բոնելով կ'ուրահային Հայ բուն ժողովուրդի արտակարգ արժէքը որպէս քաղաքակրթութեան բանագապահ, անոնց տնտեսական միջնորդութիւնն ու Արե-



Զ Ե Յ Ց ՈՒ Խ



Ս Ի Ս

ւելի ժրազան եւ արդիւնաբերող գործաւորներն ըլլալը: Եւ հազիւթէ գտնուէր մէկը, որ ըմբռնէր թէ եղած ապստամբութիւնները հետեւանք էին այն սովկալի յուսահատութեան, զոր կառավարութիւնը ինքն էր ստեղծած Հայոց հայրենիքին մէջ եւ ամէն գնով նպատակ էր զրեր այդ անտանելի կացութիւնը յաւերժացնել:

Թուրք յեղափոխաթիւնը 1908-ին, հայերուն յոյս մը ներշնչեց եւ վայրկեան մը անոնց այնպէս թուեցաւ, թէ իրենց կացութեան վճռական բարորում մը պիտի բերէր: Միութեան եւ յառաջդիմութեան երիտասարդ թուրք կօմիտէն Հայերու հետ, եւ ամէնէն առաջ քաղաքական ղեկավար Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ միաբանութեան մը եկաւ, որու համաձայն Հայերը անվերապահօրէն կը խոստանացին ճանշնալ օսմաննեան պետական գաղափարը եւ համագործակցիլ բոլոր բարենորոգումներուն: Ասոր փոխարէն իրենց կը խոստացուէր երեսփոխանական 20 աթուններ թրքական փարլամէնթի մէջ, ինչպէս նաև արդարութիւն եւ պաշտպանութիւն կառավարութեան կողմէն: Բարենորոգուած օսմաննեան պետութեան մը հանդէպ Հայերու ուղղամտութիւնը խոստացուած էր կատարեալ եւ անկասկածելի լրջութեամբ, նաև Թուրքերու մէջ ալ ոչ աննշնան հուսանք մը կար հայանապաստ, նկատի ունենալով Հայերու հանագործակցութեան արժէքը եւ ըմբռնելով անոնց կարեւորութիւնը: Նմանապէս զինուորական ծառայութեան մէջ, որ այլնս սկսուարածուիլ ու կիրարկուիլ քրիստոնեաններու վրայ, Հայերը սիրալուսար կը մատնակցէին եւ յարգանք կը գտնէին: Սակայն արդէն 1909-ի գարնանը ծայր կուտար Կիլիկեան արհաւիրքն ու ջարդը, որ Աստանա քաղաքին մէջ ու շրջակայ տափաստաններուն վրայ 30000 Հայերու դիակներ կը բրգաւորէր: Երիտասարդ Թուրքերը թէիւ կ'ուզէին երիւոյթը փրկել, բայց անկարելի էր, բանի որ իրենց ազատարար զորամասիրն էին, որ իրական ջարդն էին տուած եւ անտարակոյս կօմիտէի զիտութեամբ ու թելադրանկով: Այս բոլոր եղելութիւնները ինքնլրստինքնան աննապաստ եւ վուանգաւոր հեռանկարներ կը գծէին, արդարութիւն եւ պաշտպանութիւն խոստացած կառավարութեան քաղաքականութեան նկատմամբ ընդդէմ ուղղամիտ հայութեան:

Թուրք աղջայնականութիւնը թափ մը տուաւ երիտասարդ Թօւրքերու բոլոր շարքերուն մէջ եւ քիւրտերու ըննակարութիւնները Հայերու կեամբին, պատուին եւ տուացուածքին դէմ վերսկան ու բազմացան, առանց որ պաշտօնեանները հայ ժողովուրդի պաշտպանութեան փորձ մը ընէին: Այսիւմ պարզ էր՝ թէ նոր ոչժիմին տակ դարձեալ նին քաղաքականութիւնն էր որ պիտի անխանգար շարունակուեր, այսինքն, Հայերը տասանորդել եւ հայրենի երդիքէն ցրուել: Նմանապէս 20 երեսփոխանական աթուի խոստումը չպահուեցաւ եւ 8-ը միայն շնորհուեցաւ:

Համաշխարհային պատերազմէն քիչ առաջ, երթալով սպա-

նական դարձող Արեւելքի ճգնաժամին վտանգաւոր բնոյթի զիտակցութիւնը, աւելի ուժեղացոց միջազգային քաղաքական շահագրգրռութիւնը՝ հայկական խնդրին շուրջը: Յաջողուեցաւ վերջապէս բոլոր մեծ պետութիւններու հաւանութիւնը ծեռք բերել՝ հաւաքաբար մշակուած հայկական բարենորդութեանը համար: Պոլսոյ մէջ այս առթիւ մեծ գեր խաղաց Դր. եօն. Էջմիածնութիւնը իր անդուլ գործունէութեամբ: Հայաստանը պիտի բաժնուէր երկու քննչական շրջանակներու եւ գրուէր երոպացի քննիչներու հսկողութեան տակ, Հայերուն պիտի տրուէր օրինական ազգային ներկայացուցչութիւն մը, տեղական ինքնավարութիւն, ինչպէս նաև իրապէս ապահովեալ պաշտպանութիւն անոնց կեանքին ու ատացուածքն: Այս ծրագիրն ալ, նախ թուրք կառավարութիւնը եւ քիչ վերջն ալ պայմող պատերազմը, զուրք ձգեցին:

Հայերը, հակառակ ամբան դառն ու դաման փորձութեանց, ընդհանուր պատերազմի ծագման վայրկեանէն, պահեցին իրենց ուղղամտութիւնը և մնացին թուրքերուն կողմնակից, եւ որպէս զինուոր սքամնելի կոռուցան ու աշխատեցան: Ռուսիոյ կովկասիան սահմանագլխին վրայ տեղի ունեցած նախնական մեծ կոռու մը միջոցին միմիայն հայ գունդերու քաջութեան եւ անծնազոհութեան շնորհի էր, որ պատերազմական նախարար էնվէր փաշան իր ամբողջ սպայակոյտով գերի ցնկաւ: Երբ էնվէրը կովկասիան հակառակ վերադարձաւ, փութաց հայ զինուորներու մասին իր մասնաւոր զունուակութիւնները երթալ անձամբ յայտնելու հայոց պատրիարքին եւ ըսել թէ անոնք հրաց յի կերպով կրտեցան: 1915- թ. փետրուար 26-ին, Պոլսոյ մէջ «Օսմանիշէր Լօյտ»ը կը հրատարակէր էնվէր փաշայի մէկ գրութիւնը, ուղղուած Գոնիակի հպիսկոպոսին, որպէս պատասխան անոր կողմէ իրեն մատուցուած շնորհաւորագրին, եւ որ նետեւեալ բովանդակութիւնն ունի.

«... Այդ առթիւ կը յայտնեմ ծեզի իւ շնորհակալութիւնս, եւ առթիթէն օգտուելով կուզեմ ծեզի ըսել, թէ օսմ. բանակի հայ զինուորները պատերազմի դաշտին վրայ, իրենց պարտականութիւնները խղճմորէն կը կատարեն, ինչ որ ես ինքս ականատեսի հանգամանքովս կրնամ վկայել: Ես կը խնդրեմ որ հայ ազգին առաջատարիչին ըլլաք իմ զոհունակութեանս ու երախտագիտութեանս գումարեալ: Ակատարի որ հայ ազգը յայտնի է իր կատարեալ անձնութեամբ համապատական կայութեամբ համապատական կատարեալ է իր կատարեալ անձնութեամբ:»

Էնվէր, պատերազմ, նախարար, փոխ բնոր. նրամանատար Կայսերական բանակին

Այս հրապարակային արտայայտութիւնները կը համապատասխանէն իրականութեամբ, որովհետև Հայ Յեղ. Դաշնակցութիւնը կայութեամբ համապատական առաջարկութեամբ կատարեալ է իր կատարեալ անձնութեամբ:

Թեսն կոսակցութիւնը, իր բաղաքական զեկավարի հանգամանքով պատերազմի բոնկին միջոցին անխախտօրէն հաւատարիմ մնաց իր ծրագրի այն վճռական կէտերուն, որ թուրքիոյ Հայերու պետական ողջամտութեանը եւ թուրք կայսրութեան, Հայաստանն ալ մէջն ըլլագով, մի եւ անբաժանելիութեան կը վերաբերէին: Միւս կողմէն քննչական է կննթագրուէին այս առթիւ՝ հայ ժողովուրդին պետական պաշտպանութիւնն եւ անոր բաղաքացիական իրաւոնքներուն ապահովութիւնը: Թէ երիտասարդ թուրք ուչժիմին տակ ալ թեթև բարեկառման փորձերուն խկոյն յաջորդեր էին շատ կասկածելի նշաններ, այս բանին Հայերը խորապէս գիտակցած էին 1909—1914ի ժամանակամիջոցին: Բայց եւ այնպէս հայ զեկավար առաջնորդները դեռ միշտ կը յուսակին, թէ պատերազմը պիտի նպաստէր փոխելու երիտասարդ թուրքերու վարուելակերպը եւ արդար վերաբերում մը կիրարիկի հայ ժողովուրդին հանդէպ. նկատի ունենալով որ անոնք ստիպութիւնի առաջական ապահովութիւնը առաջանական էին երկրի բովանդակ ուժերը լարել եւ ի մի ծուլել, պետութեան պաշտպանութեանը համար: Միւս կողմէն ալ դիւրաւ բարբունելի է, թէ հայ բաղաքազիւներուն մէջ գտնուեցան եւ այնպիսիներ, որոնք կասկածով կը վերաբերուէին դէպի թուրքերը. ինչպէս որ նաև Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսիան նիզ կը թափէին իրենց զորդականներուն մրցոցաւ Հայերը գրգռել: Սակայն այս փորձերը նշանակալից արդիւնք մը չը տուին:

Թուրքերու կողմէն ալ հիմա այն հայեցակէտը կար, թէ կարելի է սպասել որ կովկասիան Հայերն ալ թշնամական վերաբերում մը ունենան Ռուսիոյ դէմ, ու կովկասիան մանդտականներուն նետ միասին, դուրս զան ի նպաստ թրբական շահերուն: Այս բանը տեղի ունեցին, որովհետև Ռուսիան վերջին ատենները իր նողամասի Հայերուն նետ խելացիօրէն լաւ էր վարուած եւ վերջիններս ոչ մէկ պատճառ ունին, թուրքերու սիրուն համար, իրենց սեփական կառավարութեան դէմ եղելու, այն ալ անբան վատանգաւոր ու վագուակութեան դէմ: Ռուսիոյ Հայերուն այս հասարամութիւնը շատ գէշ ազդեց թուրքերուն վրայ: Թէպէտես ոչ մէկ տեղ Հայերը գաւադրութեամբ կամ ապատամբութեամբ նպատակ ունին համաձայնութեամներ, զինեալ օգնութիւնն մը հասցնելու ընդդիմութիւններ այս կամ այն լուսային մասերուն մէջ առաջ եկան զօրան արութեան միջոցին, բայց շատ առելի նուազ եւ աննշան, բան մանմատականներու կողմը—ինչպէս նաև չը նայած որ զօրանաւորութիւնը ամբողջականորէն կատարուած էր Հայերէն եւ անոնց գէներու կրեմու ընդունակ եղողներուն ստուար մասը արդէն թրբական բանական գույն էին ցրուած, Պոլսոյ մէջ ստապալեցաւ երիտասարդ թուրքերու մէկ մասի այն հոսանքը, որ Հայերը պաշտպանել կը զէր արդարութեան զգացումէն եւ մահանանդ խելացիութեան:

մղուած: Հայերու թշնամիները, որոնց նոյնպէս էնվէրը միացաւ, ձեռնակեցին ընդհանուր պատերազմի ներկայացուցած առիթէն զգացուելով՝ վերջնականապէս բնաջնջել Հայութիւնը: Սկսան Հայերը որպէս գործառոր-զինուոր հաւաքել, բայց հաւաքուած թշուառները գունդ առ զունդ կը զրկուէին ամայի սարերն ու ծորերը եւ հոն կ'ոչնչացուէին: Կիներու, երեխաններու եւ ծերերու համար կարգադրուցաւ տարագրութիւն եւ անոնց ստացուածքին կողոպատմ: Բացառաբար տեղերը մնացին Պօլոյ եւ Իզմիրի նահանգի հայութիւնը:

Այս կարգադրութիւնները, որոնց մասին երկար ժամանակ ոչ մէկ մանրամասնութիւն կարելի եղաւ տուանալ, չնորին բոլոր հաղորդակցութեանց խօսումն, թուրք կառավարութիւնը նախ զալոտի կիրարից և՛ վերջն ալ ուրացաւ: Վերջերը փորձուերաւ ինքնարդարցում մը այն պատճառաբանութեամբ թէ՝ հայկական դաւադրութիւններ, ապատամբութիւններ եւ վայրագութիւններ տեղի էին ունեցած մահմետականներուն դէմ: Այս ինքնարդարացման փորձը բոլորին ծախողեցաւ: Թուրք կառավարութիւնը երեւան հանեց բացարձակապէս ծիծաղելի «Դատաստանական գրութիւն» մը, պատկերազարդ զիրք մը չօրս լեզուներով եւ հետեւեալ վերնազրով: «Հայ յեղափոխականներու մոլութիւններն ու շարժումները»: — Այդ երեւելի փաստագիրը ինքնին արդէն ազաղակող երեւոցի մըն է թրբական մեղադրանքներու անհիմնութեան եւ անմութեան, որովհետև ուրիշ բան մը չը կար բաելիք, ուստի այդ չնաշխարհիկ զիրքը պէտք էր լոյս ընծացել: Այդ զրքին մէջ զէնքեր են բուսանկարուած, որոնք երը թէ Հայերէն են առնուած եղեր: Նախ ոչ ոք զիսէ թէ արդիօր իրաւցնէ այդ սուրերը, նրացանները եւ այլն, Հայերուն են պատկանած եղեր—այդ կարգի նիւթեր բայ կամ ամէն մէկը կրնայ տեղէ մը վերցնել եւ լուսանկարել—եւ երկրորդ, Արևելքի մէջ ամէն ժաղովուրդ զինուած է: Ասկէ զատ տպագրուած են պատկերներ ու խորհրդանշաններ, զինանշաններ եւ դրօշակներ, որոնք տարիներէ ի վեր ծանօթ էին եւ հայերէն կը գործածուէին բացարձակ նրապարակապէս: Վերջապէս նաև պատկերներ, Վանայ Հայերու ապատամբութիւնն: Այդ քաղաքի մէջ իրաւցնէ Հայերը ինքնապաշտպանութեան էին դիմեր, բայց տեղական կառավարութիւններու ընկերութեամշ մորթուելէն յետոյ մրայն:

Տարագրութիւնը երեք արարուածով զլուխ հանուեցաւ: Ամէնէն առաջ կիլիկիոյ, յետոյ արեւելեան նահանգներու եւ վերջապէս պիտութեան արեւմտեան մասի Հայերը արտորուեցան: Թուրք կառավարութիւնը ինքը խոստովանեցաւ թէ—«զէշ պաշտօնեաներու մեղապարտութեամբ» հրտմայուած կարգադրութեան կիրարկում մի ընթացքին կարգ մը ցաւալի դէպքեր էին տեղի ունեցած: Ասիկա չափազանց մեղմ արտայալութիւն մըն էր իրական պատահարնե-

րուն: Հայերը բռնադատուած են եղեր; ամենակարճ ժամանակամիջոցի մը մէջ—երեք, տեղ տեղ ալ մէկ օրուան մէջ—իրենց բնակատեղին պարպել, անոնք մնձ մասամբ իրաւունք չունէին հետերնին կառքեր վերցնել, իրենց ինչքն ու ստացուածքը առանց ցուցակագրութեան կը գրաւուէին եւ կամ ամբոխին կը բաժնուէին: Տարագրութեամբ խումբերը անկէ յետոյ շատ շուտով քուրտերու յարձակման կ'ենթարկուէին, այրերը մնձագոյն մասամբ կ'սպաննուէին, իսկ երիտասարդ կիներն ու աղջկները թրբական հարժմներուն մէջ կը բաժնուէին: Մնացածները անօթի ծարաւ հազարական խումբերով, բռկուն եւ հետիուն կը քշուէին սարերով ու ծորերով եւ ամայի համբաներով վերջապէս Միջազգեարքի անապատին եղերը՝ կեղունատեղիներու մէջ արգելափակուելու: Ասոնց կէս մասը արդէն հանապարհին փինացած է, մնացեալլ տեւական անօթութեամբ ու համարակներով տասանորդուած:

Թրբական հայերու թիւը պատերազմէն առաջ, վաւերական գնահատումով 1,850,000 էր: Ասոնցմէ մօտաւորապէս 250,000ը կովկաս են ապաստանած եւ կամ նուսերու յառաջխաղացումով փրրկուած: Մաս 200,000 Պօլոյ եւ Խզմիրի մէջ, երկրի ուրիշ զանազան կողմերը, որպէս անհրաժեշտ վարպետներ ու գործաւորներ եւ կամ իսլամացած ըլլալով խնայուած են: Ուրեմն տարագրութիւնը իր հետ քեց տարաւ 1,400,000 ժողովուրդ: Այս թուէն թերեւս ենթադրաբար 250,000ը վերապրած են, մնձամասնաբար կիներ եւ երեխաներ, եւ մնձագոյն մասով թշուառ փինակի մէջ: Ուրեմն մէկ միլիոն Հայեր, մնձագոյն կէսէն աւելին թրբական բաժնի Հայ ժողովուրդէն, 1915-էն մինչև 1918-ը թուրք կառավարութեան հրամանով կոստուած անօթութենէ, ցորտէ, հրանդութիւններէ եւ բռնաբարութիւններէ, ըլլայ ճամբուն վրայ, ըլլայ անապատին մէջ, ոչնչացած է(\*):

Թուրքերու խոտափողական պատճառաբանութեամբ քանի մը ցաւալի դէպքեր են պատահած, բացարձակ անհիմն է:

Երիտասարդ թուրք իշխանաւորներ, ընդհակառակը պատահական խօսակցութեանց մէջ, չեն վարանած ինքնապկայելու թէ եղած կարգադրութիւնները նպատակ ունէին «գուծելու» հայկական հարցը, այսինքն բովանդուկ Հայ ժողովուրդի բնաջնջումը մտարուած էր:

Նախկին ռուսական կայսրութեան Կովկասեան բաժնին մէջ պատերազմէն առաջ կ'ապրէին 1ուկէսէն 2 միլիոն Հայեր, ասոնց վրայ պէտք է բարդել այն քառորդ միլիոն Հայութիւնը, որ կոտորածներէն առաջ կրցան ապաստանիլ Կովկաս եւ փրկուիլ: Ուրեմն,

[\*] Թիւրք առնոււած են գերման-հայկական թղթակցութեանց գեւանէն, հրամարակուած գերման-հայկական ընկերութեան կողմու 1918 թ, նոյ. 19. Թիւ 1:

Կովկասեան Հայատուանի մէջ, ներկայիս տեղացիներն ու փախուականները միասին հաշուած կը բովանդակէ շ միլիօն Հայութիւն մը: Քառորդ միլիօն մըն ալ կը հաշուուին, ինչպէս ըսինք տարազրութենէ վերապրոյները, որոնք հետզինեալ իրենց ծննդավայրը կը վերադառնան: Նկատի ունենալով Հայ ժողովուրդի կինառուակութիւնն ու առողջ աճողականութիւնը, առանց վարանումի կարելի է հաշուել, թէ ժամանակի ընթացքին հայկական բարձրաւանդակը, վերքատին հայ մեծամասութիւն մը պիտի բովանդակէ: Գալով այն խնդրին թէ Հայերու ստացուածքներն ու տուները, որոնք մահմետականներէն գրաւուած են, անոնց ծեռքը չը պիտի շարունակեն վլալ, այդ մասին խօսք անգամ կարելի չէ լինել: Նոյնպէս անկառած է՝ թէ ապագային միջոց եւ ճամփայ պիտի գտնեն Քուրդերը ու ժգնապէս ստնծելու: Եւ որովհետեւ ամիսան բաներ պատահելին յևոյ, մինչեւ հիմակուած թրքական Հայատուանին վերստին թրքական տիրապետութեան ենթարկուիլը անկարելի կը թուի, և յևոյ նոյնպէս անհաւանական է, թէ ուստական իշխանութիւնը մինչեւ հիմակուած պէս վերստին Անդրկովկասեան բաժնի մէջ պիտի տեղաւորուի, ուստի ըստ ամենայն հայ անհականութեան, այնքան զարնուրելի տառապանքներէն յևոյ Հայ ժողովուրդը պիտի վերջապէս ծեռքը բերէ բազարական անկախութիւն մը և ազգային բարգաւաճում մը իր սեփական հայրենիքին մէջ:



## ԲԱՂՈՒԱԾՎԵՐ

### 1915Ի ԿՈՏՈՐԱԾԵՆ ԵՒ ՏԱՐԱԳՐՈՒԹԵՆԵՆ



Յունիսի 8, 9 և 10-ին Երգնկայէն առերեւոյթօրէն կարգապահութեամբ մնկնող կարաւանները (երեխանները լեցուցած էին եզան սալերու մէջ), զինուորներու ընկերակցած էին: Հակառակ ասոր, մնկնողներէն շատ չնշն մաս մը միայն կրցեր ճամփարվութեան յառաջիկայ կայսեր հասնիլ: Դէպի հարբերդ տանող ճամփան, Երզինեկայի դաշտը բազարի արեւելակողմը ծգելով՝ կը հետեւի Եփրատի տողանցումին, որ հոս Տարոսի շղթան ճնդելով կը շարունակէ իր հոսանքը: Զանազան մանուածապատ դարձուածքներով սեպածեւ Ժայռապատերու ընդմէջն, ճամփան կը հետեւի Եփրատին: Մինչև Քէմախ տարածութիւնը, որ օդային գծով միայն 16 քիլոմէթր է, շնորհիւ դարձուածքներուն՝ կ'երկարի մինչեւ 55 քիլոմէթր: Նեղ կիրճերուն մէջ զինուորներու և փոթացող Քիրտերու միջև, բայցին վրայ զամուած անպաշտական խոմքերը տարագիրներուն, զրեթէ միայն կիներ ու մանուկներ, յարձակման ննթարկուեցան: Նախ եւ առաջ ամենին ալ կողովսուեցան, յևոյ ամենազգուեի ձեւերեն մորթոսուեցան, և մարդասպանները բոլոր դիակները զետը նետելով նեռացան նոր պատուականութեան: Հազարներով կը համրուի Քէմախ Պօղազիի զօները: Գերման զթոթեան բոլոր ան թէ ի՞նչ կը պատմէն:

«Լուրերուն ճշմարտութիւնը նսխապէս մը թուրք խոհարար նիմին կողմէն հաստատուեցաւ: Այս կինը արցունքներու մէջ կը պատմէր մեզի, թէ Քուրդերը կիները չարչարանիրով սպաննած էին և մանուկները Եփրատի յործանիքներուն մէջ նետած: Երկու մասողաշ ուսուցչունեներ, որոնք հարբերդի ամերիկան քուժի մէջ կը կրթութիւն էին սահցած, տարագիրներու խոմքի մը նաև յունիսի 10-ին Քէմախ Պօղազիով անցած ատեննին, խաչածեւ կրակի մը հանուիպեր են: Առջեւի կողմը Քուժերն ճամփան պատնէշած եղեր, ետեւի կողմը բռնած՝ ինչ որ Թալաաթ անոնով սպազի մը զինուորները: Սարսատիւն բռնուած ատոնք երևաի վրայ գետին են տարածուած, եւ երբ իրացանաձգութիւնը դագրեր է, առանց յաջողուերէ, ինչպէս նաև մէկի նշանածին, որ կանացի զգեստ է հազար եղեր, խոտոր ճամփաններով Երգնկա վերադառնալ...»

Ֆաջորդ օրը, յունիսի 11-ին, հեծելազօրաց 86-րդ վաշտի կանոնաւոր զինուորները իրենց բոլոր սպաններու առաջնորդութեամբ Քէմախս-Պօղազին դրկուեցան, որպէս զի, ինչպէս որ անոնց մէջ եկող թուրք զինուորներու իրենց իսկ բերանէն գերման զթութեան բոյքերը լսած են, կարաւաններէն դեռ կենդանի մնացած ինչ որ գուած են, ընդհանրապէս կիներ ու մանուկներ, ամէնքն ալ սուրբ բաշած են: Այս նախնիքին մասնակից թուրք զինուորները կը պատմէին, թէ ինչպէս մայրերը ծունկի եկած զթութիւն կ'աղաղակէին, եւ յետոյ, երբ ո եւ է օգնութիւն կամ գութ ի զուր էր յուսալը, իրենց զաւակները սեփական ծեռքերով գետը նետած՝ ու այնպէս զիտցեր են սպաննուիլ: Երիտասարդ թուրք զինուոր մը կ'ըսէք: «Անկարելի էր ողբ ու կոծին դիմանալ: Ես անընդունակ էի նշան բռնել: Գնդակներս օդին մէջ կ'արձակէի»: Ուրիշներ դեղազործ պէտէ հրլգըն-ին առցել կը փառարանէին իրենց կատարած ամօթալի արարքները: Այս վերջին սպանդը չորս ժամ էր տևած: Եզան սալլեր միասին էին տարրուած, զիակները գետը կրելու եւ այդպէսով կատարուածին հնաքերը կրտսնցնելու համար: Յունիսի 11-ի իրիկունը զինուորները աւարով բեռնաւորուած՝ վերադարձն յետոյ շատ օրեր Երգնկայի շրջակայ ցորենի արտերուն մէջ մարդող-առ թեամբ կը պարապէին, անոնց մէջ պահութած բազմաթիւ փախըստականները հրացանազարկ ընելու համար:

(Աէվախոս, Թուրքիոյ հայ ժողովորդի կացոթեան  
վրայ տեղեկատութիւն)

Феофанія, 1916. брів 45—47

1

Կեսարիային 40 քիլոմետր դէպի հարաւ, Էվլուքը մէջ, փետրուար 11-ին, ընտիանուը տեղահանութիւնը վճռուելէն երեք ամիս առաջ, միջադէպ մը կը պատահի, որ զուտ տեղական նշանակութիւն մը ունէր: Տեղոյն առևներէն մէկուն մէջ պայթում մը տեղի ունեցաւ: Դուքս նկատ որ Գէորգ անունով հայ երիտասարդ մը, որ պատերազմը ծագելէն քիչ առաջ Ամերիկային էր վերադարձած, փորձած էր ոռումը մը լիցնել, եւ այդ պատճառով ալ վիւտորուած: Երիտասարդը վեց ժամ յետոյ իր վըրքերէն մնուաւ: Գերմանիացի մը, որ Էվլուէկի մէջ կ'ապրէր, կը տեղեկացնէ, թէ տեղոյն գայմազամբու իր պաշտօնեաները արկածը ընդուներ էին այնպէս, ինչպէս որ սովորական է, եւ որ կրնայ ամէն տեղ պատահիլ: Սակայն եւ այնպէս գայմազամբ քանի մը մարդիկ ծերբակալել տուաւ, բայց այդ պատահարի համար տեղացի հայ ընակը թիւնը պատասխանառու ը բռնեց, որովհետեւ ան զիտէր, թէ անոնք ոչ մէկ կապ ունէին արկածին պատճառ եղող երիտասարդին հետ: Կեսարիոյ միւթէտրքին այս բան դոր չ'եկաւ, որով գայմազամբ պաշտօնանկ ըրա

մեւ տեղը զրկեց Զէրքէղ մը, Զէքի պէջ անունով, ճշմարիտ մարդ-զա-  
զան մը: Սսիկա քաղաք եկաւ, ժանտարմները ետեւը ծգած, ծեռքը  
մտրակ մը, սկսաւ տուներէն մէկիկ մէկիկ ներս մտնել զանգուա-  
ծային ծերբակալութիւններ կատարեց, այնպէս որ բոլոր բանտերը  
լեփիցուեցան եւ հրամայեց բանտարկեալները գանակոծել: Բայց  
միայն փայտի հարուածներով ըլ բաւականացան, այլ բանտարկեալ-  
ներուն ոտքերուն վրայ ծծմբաթթու լեցներով՝ բոնկցուցին, կուրծ-  
քերը շիկացած երկաթներով դաշեցին: Եւ որովհետեւ ասոնք ամենքն  
ալ ոչ մէկ բան գիտէին, որ խոստովանէին, ուստի գայմագամը մէկ  
երկու օր միջնադադար տալով նորէն ու նորէն զանակոծել  
տուաւ, մինչեւ որ անոնց ոտքերը խորունկ վէրքերով պատառ պա-  
տառ եղան: Շատ մը անձեր մահակներուն տակ մեռան: 14 անձերէ  
բաղկացեալ տեղափոխութիւն մը, որուն գայմագամը անձամբ կ'ըն-  
կերակցէր, կէս ճամբուն զնդակահար ընել տուաւ: Օրիորդ Ֆրիտա  
Վոլֆ Հիւնրըէ, որ այս եղելութիւնները կը տեղեկազրէ, այլեւս ինք-  
զինըր այնտեղ անապահով զգալով՝ կը ցանկայ Գերմանիա վերա-  
դառնալ: Միւթէսարբքը սակայն չի ուզեր անոր անցագիր տալ, ո-  
րովհետեւ «Երկիրը պիտի թողնէ հեռանայ, հետը միասին տաներով  
գէշ տպաւորութիւններ»: Միայն դեսպանին միջնորդութեանը շնոր-  
հիւ, կարելի եղաւ դուրս գալ դժոխվէն: Այս միջոցին Կեսարիո  
բանտին մէջ կային 640 Հայեր: Ասոնցմէ 30-ին ոտքերը մահակներու  
տակ այնպէս էին զախցախուած, որ անոնց հետ միատեղ բանտար-  
կուած բժիշկները, շուարտծ էին ընելիքի մասին: Միաը ուկորէն ան-  
ջատուած էր եւ մասամբ սեւ այրուցք մը սկսած: Ումանց ոտքերը  
պէտք եղաւ կտրել նետել: — «Ամենափստահնելի անձի մը պատմա-  
ծին համեմատ», կը գրէ Օր. Վոլֆ Հիւնրըէն — «որ ինըն ալ էր միա-  
սին բանտարկուած, բանտարկեալներու ոտքերը առնուած են փայ-  
տերու մէջ, յետոյ երկու ժանտարմներ աջ կողմը եւ երկուք ալ  
ծախ կողմը՝ ոտքերուն առջեւ կեցած, փոխն ի փոխ հաստ մահակ-  
ներով գանակոծած են ոտքերը, եւ երբ բանտարկեալը ուշաթափ  
կ'ըլլայ եղեր, վերսկսիլ կարենալու համար, անոր զիսուն կը թափեն  
եղեր դոլ մը պաղ ջուր»:

Պաղապատի երկաթուղու գերման պաշտօնեայի մը տեղեկացրէն.— «Սկիզբները Կիլիկիայէն տարագրուածները կառավարութենէն կը ստանացին մարդ զլուխ և մէկ ամսուան (ոչ թէ մէկ օրուան) համար, մէկ քիոլիքրամ հաց: Անոնք կ'ապրէն իրենց հետ միասին բերած պարէնով: Անկէ վերջ սկսան անոնց դրամական չնչին գումարներ վճարել: Ես ինքս ստուգեցի 30 անձերէ, որոնք առաջ բարեկեցիկ էին չէրքզական Պումպուն (Մէմպին, հին Պամպիքէի աւերակներուն վրայ) զիւղին մէջ, Հայէպէն օրուկէսուան համբայ, թէ իրենք 30 օրուան ընթացքին 20 դուրսուշ էին ստացած, ը

կարծուի թէ մարդ գլուխ, ո՞չ այլ երեսուն հոգին միասին: Այսինքն մարդ գլուխ ամսական 10 ֆէնիկ (նիրէլ 25 փարանոց): Առաջին օրերը Մարաշով եկան անցան մօտաւորապէս 400 բոկոտն կիներ, մանկիկ մը մէկ թեւերուն, ուրիշ մը կռնակնուն (շատ յաճախ արդէն մեռած) եւ ուրիշի մըն ալ ծեռքին բռնած:

Ասոնց համար, որպէս զի կարողանան ճամբան շարունակել, Մարաշի Հայերը, որոնք վերջը իրենց կարգին տարագրուեցան, 50 ոսկիի (մօտ 900 մարք) կօշիկ զնեցին: Մարաշի եւ Այնթապի միջև, մահմետական բնակչութիւնը, թրքական գիւղի մը մէջ, 100 ընտանիքէ բաղկացած տարագրուող կարաւանի մը հաց եւ զուր դրամով մասակարարել ուզեց: Զինուորները տյս առուտուրն արգիլեցին: Ամերիկեան միսիօնարներն ու Այնթապի Հայերը, որոնք վերջը նոհանապէս տարագրուեցան, կարելի դարձուցին, զիշեր ժամանակ, երբ այս տարագիրները, թուով 20,000 հոգի, մեծ մասամբ կիներ ու երեխաններ, Այնթապի քովերէն կ'անցնէին, հաց եւ դրամ հացնել անոնց: Ասոնք Մարաշի գաւառակի գիւղերէն էին: Տարագիրներուն արգիլուած էր Այնթապի մէջ մտնել, անոնք ստիպուած էին բացօքեայ զիշերել:

Տեղափոխութեան ընթացքին, տարագիրները կը կողովագուէին նախ իրենց ննչուն զրամներէն եւ վերջն ալ ինչ որ ունէին...: Ասկէ զատ տարագիրներուն չորս հինգերորդը կիներ ու երեխաններ էին: Ասոնց երեք հինգերորդը բոկոտն կը քալէին...: Ամենատաժանին այն կանանց վիճակն էր, որոնք յոյ էին ու ճամբուն վրայ կը չուրէին...: Հազիւ թէ անոնց ժամանակ կը տրուէր, իրենց զաւակը աշխարհ բերելու: Գիշեր մը կիներէն մէկը երկուորեակ մը ծնաւ: Չացորդ առոտն բանադասուած էր նորածինները կոնակն առած՝ նետիուն յառաջանալու: Երկու ժամ քալելէն յետոյ գետին փուռեցաւ եւ մեռաւ, կարաւանը սակայն խարազաննենու տակ շարունակեց յառաջանալ...: Ուրիշ մը նման պարագաներու տակ, ուժասպառ քայլին վրայ ինկաւ, զինուորները տար բանադասուեցին շալակի երկու մանկիկները մացառի մը տակ ծգել ու կարաւանին նետ յառաջանալ: Ուրիշ կին մը յոգնութիւնէն գետին տապալեցաւ, բոնադասուած էր իսկոյն ճամբան շարունակել, ուրիշ ելաւ եւ հաղիւ մէկ երկու քայլ փոխած՝ ինկաւ անհնչացած: Մէկ ուրիշ կին մը, երբ նոյնպէս ոգեսպառ տարածուած էր ճամբուն վրայ, Այնթապի մօտերը շրջապատուեցաւ ամերիկեան միսիօնարներով: Ուրիշ զիտութիւն մը ըլ կրցան ծեռք երեկո, քան այն, որ կինը իրաւունք ստացաւ անսատնի մը վրայ հեծնել եւ ցնցուիներու մէջ պարուրուած զաւակը զիրկն առած՝ շարունակել անժանօթ մահուան ճամբան...: Ճամբուն երկայքն ի վեր անհամար մանկանց անթաղ դիակներ կը մնան: Թուրք հազարապետ մը, որ երեք օր առաջ ինձ հետ վերադաւ, կ'ըսէր, թէ շատ մը մանուկներ կէս ճանապարհին իրենց

մայրերուն կողմէ լքուեցան, որովհետեւ այլեւս կերակրել չէին կարող: Մեծ երեխանները թուրքերու կողմէն իրենց մայրերէն բռնի կը յափշտակուէին: Այս հազարապետն ալ, ինչպէս նաեւ եղացրները մէկ մէկ երեխայ էին հետերնին առած, եւ կը խորհէին զանոնք ոբապէս մահմետական մեծցնել: Այս տղաքներէն մէկը զերմաներէն զիտէր: Ասիկայ գերմանական որբանոցներէն որբ մը ըլլալու էր, որոնց նոյնպէս չէր խնայուած...: Այս տեղափոխութեան միջոցին ուժասպառութենէ մեռած կանանց թիւը կը համար 300ի...

28-ը օրերէ ի վեր ամէն օր կը տեսնուին դիակներ եփրատի մէջ, որ հոսանքն ի վար կ'երթան՝ երկուական կռնակ կռնակի կապուած, երեքականէն մինչեւ ութնական բազուկ բազկի շղթայուած... Այն դիակները, որոնք եզերն էին նետուած՝ շուներէն լափուեցան: Ուրիշներ, որոնք աւագակոյաերուն կառչած մնացին՝ անզդերը վրանին թառեցին: Գերմանացի մը զետէն մէկ անզամ անցած պահուն՝ տեսաւ վեց զոյգ դիակներ, որ յործանքները կը տանէին:

Հեծելազօրաց հրամանատար զերմանացի մը կը պատմէր՝ թէ Տիարպէրիէն Ուրֆա ծիով անցած միջոցին, ճամրուն երկու կողմերուն վրայ տեսած է անթիւ անթաղ դիակներ, ամենքն ալ երիտասարդ աղաքը՝ վիզերը կտրուած...: Տարագրուողներէն կէսն իսկ կենակ դանիք չէր մնար: Առջի օրը նու, կայարանին մէջ մեռաւ կին մը, երէկ դանիք չէր մնար: Առջի օրը կէսօր՝ 10: Համբնցի բողոքական երէց մը կ'ըսէր Օսմանիչի մէջ թորքի մը — «այս տարագիրներէն կէս մատն անզամ կենդանի չի մնար»: Թուրքը կը պատասխանէր — ճիշդ արդէ արդէն մեր ալ նպատակը»: Սա ալ պէտք չէ մոռնալ, որ կան նաեւ մահմետականներ, որ այն վայրագրութիւնները, որոնք գործադրուեցան Հայերուն վրայ, կը դատապարտէն: Մահմետական շէյխ մը, Հալէպի մէջ ականատոր անծնատորութիւն մը, այսպէս կ'արտայալուէր իմ ներկայութեան: — «Երբ Հայերու հանդէպ զործադրյալունքի մասին կը խօսին, ես կ'ամինամ որ թուրք մըն բուող վարմունքի մասին կը խօսին, ես կ'ամութիւնն ընկամ»: Ով որ կենդանի մնալ կ'ուզէ, պարտատոր է իսլամութիւնն ընկամ: Եւ այս բանին զարկ տարու համար մասնաւոր ընտանիքներ դունիք: Եւ այս բանին զարկ տարու կը զրկին: Այստեղէն ու այնթապէն անցուած թրքաբներուն թիւը մինչեւ հիմա 50,000-ի կը համար: Ասոնց մէ ինը տասներորդը հասած վայրկեանին պատուէր ստացաւ յարդու առոտուն իսկ առաջ շարժուիլ: Տարագիրներուն մեծագոյն մասը Ուրֆայի վրայով դէպի Մուտալ կը տեղափոխուին՝ իսկ վորք մասը Հալէպի վրայով՝ Տէլր էս Զօրի ուղղութեամբ: Պաշտօնեաները կ'ըսէն, թէ զրկուողները այն տեղուանքը պիտի տեղաւորուին, սակայն դանակէն ազատուածները անզամակած անօթութեան զոհը պիտի դուռնան: Տէլր էս Զօր, եփրատի եզերը, տեղափոխուածներէն 10,000 հոգի ժամանած են: Միւսներու մասին մինչեւ հիմայ ոչ մէկ լուր չը կայ: Մուսուլի ուղղութեամբ զրկուածներու մասին կ'ըսուի»

թէ երկաթողու գծէն 25 քիլոմէտրը հեռաւորութեան վրայ պիտի զետեղուին, ասիկայ կը նշանակէ, թէ անոնք անապատը պիտի քըշուին, ուր իրնոց բնաջնջումը առանց վկայի գլուխ պիտի հանուի:

Ինչ որ ես կը գրեմ, մասնիկ մըն է միայն այն անգթութենէն, որ երկու ամսէ ի վեր հոս կը գործադրուի, եւ որ օրի աւելի կը ծաւալի: Պատմածներս ամենաշնչին մասնիկներն են, որ ես իմ աչքերովս եմ տեսած եւ կամ բարեկամներէս ու ծանօթներէս, որոնք ականատես վկաներն են եղած, տեղեկացած եմ: Այն ամէնքին մասին, որոնց համար ես կը տեղեկազրեմ, ի վիճակի եմ ամէն ուզուած վայրկեանին տալ թուականներն ու անձանձ անունները, որոնք վկաներն են եղած:

(Լեփսիուս, Տեղեկատուութիւն, Երես 140—145)



## 1918ԻՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՄԵԶ ՊԱՏԱՀԱԾՆԵՐԸ

### 1. ԱՐՏԱՀԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԸ

Երբ այս տարուան մարտ ամսին մէջ թրքական գունդերը ու ռւսական (1914-ի) սահմանին մօտեցան, տեղական թուրքերը (Անարացիները) Պաթումի եւ Կարսի հողամասերուն պատկանող Սրտահանի, Օլթիի եւ Սրդուինի շրջաններուն մէջ, օսմանցի թուրք գաղտնի պատուիրակներու հրամանատարութեան տակ անդրկովկասեան հանրապետութեան դէմ ապատամբութիւն մը կազմակերպեցին: Այս հողամասերուն մէջ տիրեցին քաղաքներու եւ զիւղերու եւ զանոնի յանձնեցին թուրք պաշտօնեաններուն: Այս կացութեան երեսէն Հայերն իրենց բնակավայրերէն փախչելով հաւաքուեցան զիսաւորաբար Սրտահանի մէջ (7000 հոգի) եւ Օլթի (1500) հոգի: Այս Հայերը շատ անգամներ փորձեցին Սրտահանն ու Օլթին ձգել եւ հեռանալ Կարսի տղդութեամբ, միայն թէ տեղական Թաթարներն ու Անարացիները չի թողուցին հեռանալ, առարկելով թէ ճամբանները անփոտնիք չեն և այդպիսի որիշ պատճառաբանութիւններ: Իրականութեան մէջ սակայն անոնք բոլորովին տարբեր նպատակներ կը հետապնդէին այս Հայերու նկատմամբ: Մարտ 15-ին Սրտահան եկայալունի Քորդ Աղա Ասրուլլահն իր 200 հեծեալներով, եւ տեղական պաշտօնատարներէն, Թաթարներ ու Անարացիներ, որոնք միահան պատասխաներուն եւ Թուրքերուն կողմէն անցած, մեծամեծ պատիններով ընկունուեցան: Այս քորդն ալ թրքական ծառայութեան մէջ էր:

Յաջորդ օրը (Մարտ 16-ին) սկսաւ Սրտահանի Հայերուն կոտորածը: Ականատես վկաներ՝ վրացիներ, Յոյներ եւ Ռուսեր — սպաներ եւ պաշտօնեամներ ու ուսական զանազան հիմնարկութիւններու, որոնք փախուստի միջոցին հոս քանի մը օրեր վար դրուած էին — այս վայրագութիւնները նկարագրած են: Ասոնք իրենց աչքերը տեսած են՝ թէ ինչպէս Ապստուլանի մարդիկն ու տեղացի թաթարներն ու Անարացիները խումբ առ խումբ կը մօտենալին Հայոց տուներուն, որոնք առջի զիշերութնէ արդէն նշանագծուած էին: Ամենէն առաջ իրաքանչիւր տուն զնդակի տակ կ'առնուէին, յևսոյ ներս կը խուժէին եւ այլ մարդիկը դորս նետելով մուտքին առջեւ կը սպան-

նէին: Յաճախ մարդիկ ինքնաբերաբար տուներէն դուրս կը խոյանացին եւ կամ պատուհաններէն կը ցատկէին, բայց ասոնք զբեթէ ամենիրն ալ իրենց փախուստին մէջ զնդականար կ'ինայիկէ: Քիչերուն յաջողուեցաւ տանիքներու վրայ եւ կամ ներքնայարկերու մէջ պահուիլ: Սակայն ասոնք ալ գտնուելով՝ իրենց թարսառոցներուն մէջ սպաննուեցան: Այս ականատեսները սպանուածներու մէջ պակաս թուով կանանց եւ երեխաններու դիակները ըլ տեսան: Բայց եւ այսպէս մատղաշ կիներու եւ աղջիկներու մեծամասնութիւնը խօսմբերու վերածուած՝ մասնաւոր տուններու մէջ հաւաքած էին: Այսպիսի քանի մը տուններ, ուր կիններ եծ մանուկներ արգելափակուած էին, բոնկցուցին եւ մէջինները ողջ ողջ այրեցին: Այս եղանակով մօտաւորապէս 7000 հոգի կոտորեցին, որոնք ուրիշ ո եւ է յանցանք մը չունէին, քան այն, որ հայեր էին ծնած: Միեւնոյն ճակատազրին նեթարկուեցան նաև այն Հայերը, որոնք Օլթիի մէջն էին հաւառուած:

## 2. ԲԱԳՈՒԻ ԱՐԵԱՆ ԲԱՂՆԻՔԸ

Բագուի արիւնահնդութեան մասին կը տեղեկացնէ Թիֆլիսեան օրաթերթը, «Կավկասրածէ Բալօլո», 1918 հոկտեմբեր 12-ին.

— «Անձնաւորութիւն մը, որ Թուրքերու Բագու մոտած ատեն այս քաղաքին մէջ կը գտնուէր, կը տեղեկացրէ.

Թուրքերը 1918 սեպտեմբեր 14-ին երեք ուղղութեամբ քաղաք խուժեցին. Շէմախինսկի փողոցէն, Ստանիսլավսկի փողոցին եւ սեւ քաղաքէն: Սկսաւ սպանութիւն եւ կողոպուտ: Կողոպումը խստ համազրութեամբ մը կատարուեցաւ: Տեղական թաթարներէն կազմուած խուժեր, ամէն մէկը երկու կամ երեք կարգաւ, մէկը միւսի ետեւէն կը կողոպտէին: Ասոնք ոչ մէկ հատիկ տուն խնայեցին եւ ոչ մէկ խանութ մոռցան: Բագուի բովանդակ Հայոց տուններէն, կարծես թէ հրաշքով միմիայն տասնեւենից հատ մոռցուեցան: Ամէն տուն մաս մաքուր կը կողոպտուէր: Կողոպտինները տառացիօրէն ոչ մէկ բան կը ձգէին, ոչ տախտակ, ոչ կոտրտուած մահնակալ եւ ոչ իսկ հասարակ հողէ ծաղկաման մը: Ամէն բան միամին կը վերցնէին տանէին: Մանր առարկաները կառքերով կը տեղափոխէին, որոնք շարք առ շարք կը հետեւէին կողոպուտի սեւ թափօրինին:

Նմանապէս Հայերու կոտորածը լաւ էր կազմակերպուած:

Զէին խնայուեր ոչ այրերը, ոչ կիները, ոչ երեխանները, ոչ ծերերը եւ ոչ ալ հիւանդները: Մարդասապանները տունէն ներս կը մտնէին եւ ամբողջ ընտանիքը կը կոտորէին՝ ամենափոքրէն սկսեալ մինչեւ ամենածերը եւ վերցինը: Շատ քիչերուն յաջողուեցաւ դրամով իրենց կեանքը զնել, եւ ասոնք ալ սակայն իրենց փրկութիւնը կը պարտին այն հանգամանքին, որ ասոնց տուններուն մէջ Ազրալէնացի թաթարներն ալ թուրք զինուորներուն հետ ըլ մտան, այլ լոկ թուրք զինուորներն ալ ամբողջովին մասնակցեցան արեան հարսանիքին, ինչպէս որ տեղական թաթարները, եւ սակայն թուրք զինուորները նուազ անողոր էին: Դէպեր եղան, երբ թուրքերը փրկագինը զբրապանէլ յետոյ ոչ միայն իրենց զոհերը ըլ մեռցուցին, այլ նաև զանոնիք աղաջանացին թաթարներու դէմ: Այս վերջինները բացարձակութիւնը անգութեանութեան էին, արեան տեսքը զիրենք աւելի կը մոլեգնեցնէր եւ նորանոր արիւնահեղութեան կը տրամադրէր անդիմադրելորէն: Եթէ զոհերու դրամն ու աղաջանները թուրք զինամադրելորէն: Եթէ զոհերու երբեմն կը շարժէին, Թաթարները ընդհակառուուններուն սիրտերը երբեմն կը շարժէին, Թաթարները ընդհակառուուններուն ոչ մէկ միջոցով կարելի չէր ըլլար մարդասապանութենէն ետ կեցնել, կամ անոնց սիրտը շարժել:

Խնայուելու պաղատանքներուն, փրկանքի առաջարկութեանց անոնք միայն մէկ պատասխան ունէին — «Ճնկ ուզեր, մինք արիւն կ'ուզենք»:

Թաթարները իրենց արիւնալի ծեռնարկներուն մէջ՝ խտրութիւն չէին զներ հասարակական հիմնարկութիւններու միջեւ: Պալախանիի հիւանդանոցի բոլոր հիւանդները խողխողուեցան. բժիշկներն ու գթութեան բոյքերը թոյն ընդունեցին չարչարանքի եւ անարգանքի մանիքներէն ազատուելու համար: Փախստականութեան մանկանց բարեկանարանի մէջի բոլոր մանուկները կոտորեցին: Երբ սկսուապատանարանի մաքրել, Քամէնիսկօյէ փողոցին մէջ, ուրցաւ քաղաքը դիակներէն մաքրել, Քամէնիսկօյէ փողոցին մէջ, ուրց բեռան օթօմօպիլ մը կ'անցնէր, եւ որ յատկացուած էր զիակները քաղաքէն դուրս կրելու, 60 զիակներ կը փոխադրէր 8—10 տարեկան որբերու, զոր առած էր փախստականութեան պատրսպարանէն: Ոչ սպանուած եւ ոչ ալ կինդանի մնացած կիները ազատ պարանէն: Բոնարարումէ: Բոնարարուեցան նաև անչափահաս աղմացիներ ու մանկիներ, ինչպէս նաև պառաւ կիներ եւ այս անխտիր ամէն տեղ, տուններուն մէջ, փողոցը...


Թաթարները յետոյ կը յայտնէին թէ իրենք իրաւոնք էին սպացեր երեք ամբողջ օրեր սպանել եւ կողոպտել: Շատ դժուար է աղոներու իսկական թիւը նշգելը: Ամէն պարագայի շատ մեծ է: Թաթարական շրջաններու մէջ սպանուածներու քանակը 8000 կը գնահատական է: Հայոց տուեաններու այս թիւը կը հասնի 30,000-ի: Երմէնիքնախի եւ Սեւ քաղաքի հայ բնակչութիւնները ամբողջովին անյախտած են:

Երեք օր տեւեց այս զարհութելի սպանդը...


Երբ կոտորածը գաղրեցաւ, սկսան ծերբակալութիւնները՝ Քաղաքին մէջ մնացած գրեթէ բոլոր մտաւորականները բանս նետուեցան: Հայերուն արգիլուած էր Բագուէն մեկնիլը, եթէ ոմանց ալ կը յաջողուէր փախչիլ, անոնց ալ կը սպասէր ճամբռու վտանգը:

Չերբակալուածներուն վիճակը տաժմանի է: Շատ դժուար է անոնց դուրսէն օգնութեան համախը: Չերբակալման պատճառը անլայտ է: Այն հարցումին՝ թէ — «ինչու կը ծերբակալեք» — այս պատասխանը կը յաջորդէ: — «Պէտք է եւ այդ պատճառով ալ կը ծերբակալնք, այլևս ինչ պէտք ունիք որ պատճառը պարզուի»: — Դեռ մինչեւ այս ժամն խոնումներ եւ իրարանցում առաջ կուզան քաղաքի փողոցներուն մէջ, եւ Հայեր, որոնք խիտ բազմութեան մէջ կը գտնուին, կը հանուին եւ ուղիղ բանտ կ'առաջնորդուին: Կարճ, Հայերու կացութիւնը Բագուէն մէջ անուելի է: Եթէ դուրսէն օգնութիւն մը ըս համնի, շատ Հայեր անօթութենէ պիտի մեռնին...»

Խալիլ փաշա անունով թուրք հրամանաւորի մը օգնական տրուած զերման սպայ մը, Հայ Հանրապետութեան Թիֆլիզի դիւանագիտական ներկայացուցիչին՝ կատարուած վայրագութեանց մասին իր պարաւանքը հետևեալ խօսքերով արտայայտեց. — «Այն բարբարուութիւնը, որ Բագուէն մէջ կատարուեցաւ, աննկարագրելի է: Որպէս քրիստոնեայ եւ եւրոպացի՝ իմ ուժերէս վեր է այդպիսի վայրագութիւններու հանդիսաւուս ըլլալ, այս իրիկուն իսկ իմ հրաժարական պիտի տամ Խալիլ փաշային: Մասնդը տեղի ունեցաւ բարբարոս եղանակով մը, եւ ամերող հարուստ ու շրեղ բազարը կողոպտուեցաւ: Ես ինքս տեսայ փողոցի մը մէջ բատնէն մինչեւ երեսունինգ կապեալ հայեր եւ անոնց քով սուինաւոր պահանձներ: Անոնց ճակատագիրը ինծի յայտնի էր եւ չափազանց դժուարութեամբ կարողացայ զանոնք փրկել: Բայց բանի բանի այդպիտիներ, առանց փրկող օգնութիւն մը սուանագու՝ նեռացաւ այս աշխարհէն: Երբ մննը փողոցներով կ'անցնէինք, տուներու մէջէն շարունակ օգնութեան աղաղակներ կը լսէինք: Մէկ բանիներուն կրնայինք հասնի, բայց շատ շատերուն անկարող էինք: Մննը միայն չորս գերմանացիներ էինք եւ չինք կրնար ալ աւելի օգնել, մանաւանդ որ մանմանականներու վերաբերումը մեզի հանդէպ ալ թշնամական էր: Խալիլ փաշան ուղակի պատասխանաւու չէ վայրագութեանց: Ամբողջական պատասխանաւուութիւնը կ'իյնայ նարի փաշային եւ իր սպայակոյտին վրայ, կրնային, եթէ միայն ցանկանային, կոտորածն ու կողոպտուար արգիլել: Այս բանինը միայն զինուորներու մուտքի օրերուն ըս պատանեցան, այլ նաեւ վերջն ալ: Ես այն տպաւորութիւնն ստացայ՝ թէ այս կոտորածները առաջուց ծրագրուած էին: Այդտեղ նաև պէտք է վնասուել պատճառը, որ Թաթրեին ամէն բան ըրին, զերման գորամասերը արշաւանքին ըս մասնակցեցնելու համար:»



ԷՐԶՐՈՒՄ ՔԱՂԱՔ



ՍՈՒՇ ՔԱՂԱՔ

### ՅՈՒԽԻԻ ԵՒ ԱՐԷՇԻ ՄԷԶ

Բագուի առումին յետոյ նման կոտրածներ տեղի ունեցան։ Պահծակի շրջանին մէջ՝ Այն կողմերու հայ քահանայի մը հայ հանրապետութեան Թիֆլիսի զիւանագիտական ներկայացուցչն զրկած տեղեկագրէն կը քաղենք հետեւեալը։

«Նուխիի եւ Սրէշի շրջանի հայ զիւղերը, մեծ եւ փոքր Սէօկիւլու, Հօխկախին, Թօսիկ, Հիրիք, Նիշ, Վարդաշէն եւ Պալէթ, որոնք վերջին կոտոսորածներէն խնայուած էին, վերջին օրերս ասոնք ալ ենթարուեցան բռնութիւններու, անզթութեանց եւ կոտորածներու։ Գիւղացիները իրենց լրած դաշտացին աշխատանքներուն վերսկսած էին, երբ խնացուեցու՝ թէ օսմանեան զօրամասերուն եւ թաթարական խումբերուն ալլեւս արգիլուած էր սպաննել եւ զիւղերն ալրել։ Ասոնք սկսան հացահատիկներու քաղին, եւ փաշայի հրամանին համաձայն, որ Մեծ Սէօկիւթլու կը նստեր, իրենց հացահատիկներու եւ բանջարանոցներու երկու տասներորդ մասը սեփական սայլերու վրայ բեռցած Ակտաշ տարին։ Սակայն Բագուի առումին յետոյ թուրք զօրամասերու հրամանատարին եւ զինուրներուն վերաբերունքը փոխուեցան։ Դաշտացին աշխատանքները լմննալէն յետոյ զիւղացիները կը կարծէին՝ թէ իրենց պարտականութիւնները կատարած էին թուրքերու հանդէալ։ Բայց հետեւեալ տարսափները տեղի ունեցան։ Ամէնէն առաջ թուրքերը Մեծ-Սէօկիւթլուի քահանան։ Սարգիս Տէր Սրաչնեանը, հարիւր տասնեւհինգ տարեկան ծերունի մը, Զաթէեր Ներսէս Տէր Յովսէփիեանը, ինչպէս նաև բոլոր զիւղի առաջնակարգ անձնաւորութիւնները ծերբակալելով զիւղէն դարս հանեցին եւ սպաննեցին։ Յաջորդ օրը զիւղի բոլոր երիտասարդ մարդիկն հաւաքեցին, զիւղէն բանի մը վերստ հեռացնելով միւնոյն ծեւով զնդակահարեցին։ Ճառ քիչ թուով զիւղացիներ յաջողեցան իրենց կեանքը փրկել։ Ասոնցմ՝ վերջը կարգն եկաւ մատղաշ եւ սիրոն կանանց, որոնք թաթարական զիւղերը տարուերից բռնաբարուեցան։ Վերջապէս թուրքերը հինգէն մինչեւ տասը տարեկան մանուկներն հաւաքելով խարազաններու հարուածներով մեռցուցին։ Սարսափահար զիւղացիները իրենց կեանքը փրկելու համար դիմեցին մահմատական կղերականութեան, խնդրելով որ իրենց մարդկան մարքերէն խապառ պիտի նշուի այն յիշողութիւնը՝ թէ մարդկանց մորքերէն խապառ պիտի նշուի այն յիշողութիւնը՝ թէ այս տեղերը հայութիւն է ապրած։

## ՎԵՐԶԱՐԱՆ

Տօֆք. Փառը Ռօնրապախի ևոր հրատարակած «Հայաստան» գրքի կարեւոր մասերը բարզմանաբար ամփոփեցինք այս գրկոյին մեջ, ընթեցող Հայ հասարակութեան ծանօթացներու համար այն միտեւը եւ խորհրդածորինեները, որ Տօֆք. Ռօնրապախ եւ նեանեները ունին դեսպի Հայկական Հարցը: Անոնց բիւր շատ փոքր էր, աննշան խմբակ մը, որոնք սկզբունք ի վեր ունեցած են բոլորովին տարբեր բաղադրական տեսակներ, որը տրամադօրէն հակառակ էր զինուորապաշ խմբակի բաղադրական հայկացնենուն: Դժբախտաբար այս խմբակին ձայնը խեղողուած էր բաղադրական հակառակութեներու կողմէն, կը որոնած բիւր ուժին՝ կը խեղդէին ամեն շարժում որ հակառակ նկատեակին իրենց հայկացնենուն:

Այս երեսոյը ապացոյց մըն է թէ Գերեւան ժողովուրդը անդաշապէս չէր բաժեներ հայկական դժբախտութիւններու պատախանատուութիւնը, որ իրաւանք՝ կ'իշեալ Գերեւան կառավարութեան վրայ:

Զինուորապաշներուն արեւելի մեջ վարած բիւր ու կոպիս բաղադրականութեան, անվեներ հակառակութենու խմբակը, կատարուած խօժութիւնները հրապարակելու համար, զերմարդկային միզեր բափեց, առանց ոշադրութիւն դրանելու զինուորական սպառնադիններուն եւ հայածանենուն: Այս խմբակի ամենակարևորուն ներկայացուցիչը, Տօֆք. Եռնանիս Լիկիսիոն, անձամբ եկաւ Թուրքիա, հաւաքեց պաշօնական եւ վատակելի տեղեկացիներ, ամփոփեց գրքի մը մեջ ու դրանոց աշխարհի սպառնամութիւնը՝ հրապարակային միրինենուն ու զանազան միջոցներով աշխատեցաւ Գերեւան ժողովուրդի եւ նշանուականութիւնը ծանօթացնել կատարուած մեծ եղունը եւ միասնակ՝ ներքել բաղադրական գործոց նախարարութեան հրատակած խարդախ տեղեկութիւնները, որով կ'ամերաստանուեին Հայերը իր ապատամբներ:

Արեւելի տառափեղութեան մեջ գտնուող երկեն զործիչներ, մեծ վրդովմումնով, իրենց բոլոր ուժովը բոլորեցին կատարուած անիրաւութիւններուն դեմ, անոնցն ունամք, նոյնիսկ բոլորցին իրենց զործի ասպարեզը, եւ վերաբառան Եւրոպա, խոռնու համար հանրային խղանի: Գտնուցան հրապարակացիներ, որոնք առանց վերապահութեան, յայտարակեցին թէ այդ ուխտենուն զերմանական մեղսակցութենին յեսոյ իրենի կ'ամշնային զերմանացի կոչուելու:

Ասիկա չեր բղյուր մի միայն մարդասիրական տեսալիքներէ, զոր անտարակոյս մեծ տեղ կը բռնի անոնց վրդովորած խղճին մէջ, այլ նուել Գերման ժողովուրդի եւ պետութեան շահերու յատակ լըդոնութիւնն: Այս խմբակցութիւնը համոզուած էր, թէ զերևան բաղամախանութիւնը, առուտուր, տեսեսական ձեռնարկները, ինչպէս նաև մշակոյրը արեւելի մէջ տարածելու միակ յարևագոյն տարրը Հայ ժողովուրդի էր, իր ընդունակութիւններով ու բարձր կարողութիւններով. հետեւաբար, Գերմանիա, իր շահու ապահովութեան համար իսկ, պէտք էր արեւելի մէջ կործնէր Հայ ժողովուրդին, ու ոչ թէ Թուրքերուն — ձիչ է որ Թուրքերը ժամանակաւորապէս զինուորական օգնութիւն կուտային իրենց, օճախակելով մղուած տիտանան պայտարին, տախայն ասիկու վաղացուկ նշանակութիւն կրնար ունենալ: Մինչդեռ Հայերը փացածելով, իրենի կը գրկուի եւ տեսական եւ հաստատու միջնորդներ:

Տօր. Լեփսիու, 1915-ին, Պոլսին Պերջին վերադառնալի յեսոյ, օգոստոսի ամսուն հասպարամային ժողովի մը կը նաւիրէ զերևան մատուրականներու ներկայացուցիչները, եւ անոնց կը պարզաբնի վերոշեալ հայեացֆները, կը միսի իր ասոր այսպէս. «Պոլսի մենելու առաջին օրը լսեցի որ «Լեփհայի Հօրհօր» կը խաղան, զայի տեսնելու, — կը բացատրէ խաղին միտքը եւ կը յարէ. — Թուրքիոյ իսկական պատկերն է այդ զաւեցախալը: Գերման ժողովուրդը ցրեաւ անոր վրայ յոյս դնել ապազայի բաղամական նուանուններու իրեւ միջնորդներ: Կը բացատրէ այն դերը որ Հայ ժողովուրդը կատարած է մինչ վերջին պատերազմը, եւ կ'եղակացնի թէ արտաֆին զործերու հայուարութիւնը անաղղեի սիած մը կը կատարէ, բայ տալով որ անենաօցակուր տար մը ոչնչացնան դատապարտուի:

Տօր. Փառլ Ռոհրպախ արդէն փաստացօրհն բացատրած է այն դերը, որ Հայ ժողովուրդը կատարած է դաւերէ ի վեր, իրեւ միջնորդ Ասիոյ եւ Երևալի միջեւ, մասնաւորապէս վերջին ժամանակները, յատկապէս գերման առեւտութիւն համար կատարած յաջողուկ ծառայութիւնները, փասերով ու թիւերով կ'ապացուցան անոնց առաւելութիւնները:

Զինուորապաշներու բաղամականութեան կրած սահմանութենին յեսոյ, յոյս ունինի թէ մեծ զարկ պիտի սաւնայ անոր հակառակորդներու հայեացֆները Գերման ժողովուրդին մէջ, բանականութիւնը կը բերած որ ժրապետու բաղամականութիւնը դանայ:

Այնախով, որքան հնարաւոր է ներկայ պայմաններու մէջ, այդ խմբակցութիւնը բանաւոր եւ զրաւոր փրօփականներով կ'աշխատի տարածել Հայ ժողովուրդի իրաւունքներու արդարացիութիւնը. եւ անհամաշտութիւն մը կը սիսկ հայկական բանաւորականի վրայ հայկական սիսութեան մը դոյութիւնը, ոչ միայն անոնց արդարութիւն մը բրած ըլլալու համար, այլ նաև անհամեշտութիւն մը բաղամակուրական եւ առեւտական ապազայ զարգացնան ու յառաջիւնութեան համար:

Աշխարհագրապէս ինկած ըլլալով արեւելի ու արեւմուտի մեծ ասմապարհներուն վրայ, ինչպէս նաև այդ առաջնորդեան համար մարզուած ու պատրաստուած բայսի կարողութիւններով:

Գերման ժողովուրդը երիտասարդ էր ուժեղ ժողովուրդ մըն է, օժտուած արտակարգ կարողութիւններով, վերին աստիճան ձեռներէց, չարգաշ, ինայասէր եւ սետեսող:

Անտարակոյս այսպիսի կենսունակ ժողովուրդ մը աշխարհի յանացինուրեան մէջ պիտի ունենայ իր որոշ դերը, եթէ անիկա համարուի իր զինակացական մղուութիւններն եւ զերևան ժողովուրդի ապազան վճառու խաղաղ ու ներդաշնակ աշխատութեան մէջ, եւ ոչ թէ մշակի վրեժներական բաղամականութիւն մը. որուն նետեսները, թէ իր սեփական ժողովուրդի եւ թէ աւերող աշխարհի համար կ'ըլլայ այն, ինչ որ եղած է այս պատերազմի արդիւնը:

Եթէ իրապէս Գերմանիա աշխատի միմիայն մարզելու իր բաղամակուրական ստեղծագործական ուժերը, տակակոյս չկայ թէ Հայ ժողովուրդը մեծ սպառելիքներ պիտի ունենայ այդ կենսունակ ժողովուրդին, ինչպէս բաղամակիրը ուրիշ ազգերէ:

Դժբախտաբար օրուան երեւոյթները մեծ յոյս չեն ներկներ թէ Գերմանիան համարած է իր զինակացական և վրեժներական բաղամականութենին:

Եթէ այդ երեւոյթը մի միայն յառուկ ըլլար պահպանուական եւ զինուորապայց շշանակներու, այնուն այ յուսահատական չցիսի բույր. դժբախտաբար արևատական եւ ընկերվարական շշանակներն այ միեւնոյն հոգերանուրդներ կը ներկայացնեն անզատ այդ բաղամականութեան շախուցիք սահմանութենին յեսոյ:

Զինուորադարեն մինչեւ հիմա անին որ նետեսն էին զերեւ կերպարական շշանակներու արտայայտութիւններուն, այս ժիուր եղակացուրեան կը յանցին:

Թրբական պատուիրակութեան Փափկէն վերադառնուն առբի զերևան սովոր տիմօրաքննի ու օրկան «Թօրվերց» կը գրէ:

«Տամաս Ֆերիս փաշայի դիմումը եւ պահանջները բացարակ իրաւունքն է Թուրքիոյ, իսկ ինչ որ կը վերաբերէ հայկական կոտորածները պատմութեան, անիկա խոշոր գրպատութիւն մըն է:»

Աւելորդ է մեծանութիւններ. ասիկս գրով ընկերվարական պաշտօնական ուկան մըն է, եւ այս յատարաւութիւնը կը նաևսակալի համացնել հասարակութեան զինակացարէն տարի մը յեսոյ, երբ կատարուած ունիները աւերող աշխարհի սեփականութիւն դարձած է:

Այսու ամենային յոյս պիտի ունենանք թէ վերջ ի վերջոյ յարրանակը պիտի մնայ Լեփսիու—Ռոհրպախի բաղամականութեան, որունին այդ է բանաւոր ձանապարհը, այդ կը պահանջն նաև միջազգային ներդաշնակութեան շահը:

ג ע ו ה

Յառաջաբան	3
Աշխարհագրական-Քաղաքական ակնարկ—Փ. Ռոհրպախ	7
Հայ ժողովուրդի աշխարհագրական տարածականութիւնը	
պատմութեան մէջ եւ ներկայիս—ԼէֆՍԻՈՒՍ	12
Տնտեսական նետեւանեներ—ԼէֆՍԻՈՒՍ	25
Պատմական ակնարկ—Փ. ՌՕՀՐՊԱԽ	33
Քաղուածեր 1915-ի կոտորածեն եւ տարագրութենեն	47
1918-ին Անդրկովկասի մէջ պատմածեր	
1. Արտահանի հայկական զարդը	53
2. Բագուի արեան բաղնիքը	54
3. Նուխիք եւ Արեփ մէջ	57
Վեցուաբան	59



Հայաստանի Ազգային գրադար



NL0430019

